


Ահնւ

ԱՄԱՍՎԻՐ

ԿՐՈՆԱԿԱ-ԳՐԱԿԱ-ԲԱԼԱԽՐԱԿԱ
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԵՐՈՒՍԱԼԵՄ ՀԱՅ ՊԱՏՐԿԱՐԱԳՈՒԹԵԱՆ



1942

ՏՊԱՐԱՆ ՍՐԲՈՅ ՅԱԿՈԲԵԱՆՑ
ԵՐՈՒՍԱԼԵՄ

Ս Ի Ռ Ա

Ժ Զ . Տ Ա Ր Ի — Ն Ո Ր Շ Ր Ձ Ա Ն

1942

Մ Ա Յ Ի Ս - Յ Ո Ւ Ն Ի Ս

Թ Ի Ւ 5-6

ԽՄԲԱԴՐԱԿԱՆ

Տ Ա Ր Ի Ս Լ

— — —

Հակառակ պատերազմին և իր արհաւիրքներուն, ու անոր հետեանքով ստեղծուած դժնդակ պայմաններուն, անայլայլ շարունակուեցաւ Ս. Աթոռոյ կրօնական, կրթական եւ տնտեսական կեանքը, աւելի քան գոհացուցիչ: Ս. Աթոռոյ վարչական և ելեմտական այս տարեփերջը առիթ կը նկատենք մեր զոհունակութեան մասնակից ընելու նաև Հայ ժողովուրդը՝ իր հոգեոր տան մէջ ընթացք առած և շարունակուող կրօնական, կրթական և տնտեսական արդիւնքն: Եթէ ուզենք շատ արագ ակնարկի մը մէջ խտացնել հոս այդ զործունէութեան ընդհանուր գիծերը, զոհունակութեամբ կրնանք ըսել թէ կրօնական եւ եկեղեցական կեանքը այս նուիրական հաստատութեան մէջ անցաւ աւանդապէս օրինականացուած կանոնադրութեամբ: Զշիցեցաւ ոչ մին այն կանթեղներէն՝ զորս մեր երջանիկ նախնեաց ջերմեռանդութիւնը լուցած էր տնօրինական սրբատեղեաց մէջ: Հանապազօրեայ պաշտամունք, Ս. Պատարագ, և տօնական հանդիսաւորութիւնք, կատարուեցան անխափան: Զլուց բեմը, և այս բոլորը ոչ միայն Ս. Աթոռոյ անմիջական շրջանակէն ներս, այլ նաև ի Յոպակէ, յԱմման և ի Հայֆա, ուր Ս. Աթոռոյ ներկայացնող հոգեորականները իրենց լաւագոյնը կը փորձեն, լեցնելու համար վերոյիշեալ վայրերու մեր ժողովուրդի կրօնական պէտքը:

Ս. Յարութեան Տաճարին մեր Ս. Լուսաւորիչ եկեղեցւոյ նորոգութեան զործը՝ քանի մը տարիներէ ի վեր սկսուած, այս տարի հասաւ իր լրումին: Եկեղեցին ամբողջովին նորոգուեցաւ, վար առնուեցան բորբոս ծեփերը, և տաճարը երկան եկաւ իր քարեղին զեղեցկութեամբ: Փայտաքանդակ խաչկալները փոխանակուեցան քարէ երկու նոր խորաններու խաչկալներով, հայկական ոճով: Եսկ աստիճաններն և դասերը շրջանակուեցան պլրոնզէ բազրիկներով: Կը մնար այս զեղեցիկ եկեղեցին զարդարել նկարներով: Այս նպատակաւ Ս. Աթոռ հրաւիրուած է Պ. Օննիկ Աւետիսեան տաղանդաւոր նկարիչը, եւ սկսած արդէն զործի: Անկատակած ենք թէ Հայ ոճին մէջ զեղեցկացած Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին շուտով պիտի զարդարուի սպասուած նկարներով, ցեղային ողիի նոր շողակաթումներով պայծառացած:

Կրթական եւ խմացական կեանքը նոյնպէս ընթացաւ կանոնաւորութեամբ . ժառ. Վարժարանն ու Ընծայարանը տուին իրենց հունձքը , և կը յուսանք թէ նոյնպէս պիտի լինի նաև այս տարուան վերջը , երկու ամիս յետոյ . «Աղաչել զէր հնձոցն զի յարուսցէ զմշակս ի հունձս իւր» . այսինքն ի դործ դնել լաւագոյնը , որպէսզի հոգեոր և ազգային ծառայութեան շնորհքը բազմապատիկ արդիւնաւորութեամբ պայծառանայ այս հաստատութեան մէջ . ու այս սրբազան յառաջադրութեան մէջ ժողովուրդն ալ իր սատարը պարտի բերել նիւթեղէն կարելիութիւններու հետ նաև իր հոգեկան ու բարոյական դիմաւորումով : Ս. Աթոռոյ Ընծայարանը արդէն ունի իրենց եկեղեցական ասպարէզին պատրաստութեան աւելի քան կէսը աւարտած ընծայեալներու նշանակելի խումբ մը՝ հաստատութեան ապազայի յոյսերը . եթէ Տէրը կամենայ , շուտով պիտի օրհնուի անոնց ալ հոգեոր պսակը՝ լի և արդիւնաւոր :

Մեր հոգեոր դպրանոցէն դուրս , Ս. Թարգմանչաց Վարժարանը ևս ունեցաւ անցնող տարուան ընթացքին կրթական փայլուն արդիւնք : Մանկունք եւ պատանիք , երկու սեռէ , աւելի քան 700 աշակերտներ : Ասկէ զատ , իրենց կրթական շրջանը յաջողութեամբ բոլորեցին Յոպէի , Հայֆայի և Ամմանի նախակրթարանները , և Ծըսէյֆայի , Աթիղի , Զարքայի և Քէրէկի դպրատունները . որոնց առաջին երեքը նպաստաւորուած են Ս. Աթոռէս , լայնօրէն , իսկ վերջին չորսը՝ Հ. Բ. Բ. Միութենէն : Աւելորդ չենք նկատեր հոս կարեւորութեամբ յիշատակելու թէ Ս. Աթոռը տարին աւելի քան 5000 սթերլին կը յատկացնէ դպրոցական զործին . այս մէկ հատիկ փաստը պիտի բաւէր Միաբանութեան նկատմամբ աճեցնելու համակրանքի այն լայն բաժինը , որուն արժանի է ան :

Ս. Աթոռիս տպարանը կը զործէ անդուլ , աւելի կանոնաւորուած դրութեամբ . «Սիրն» Պաշտօնաթերթը կը շարունակուի անխափան , զոյլ մատենադարաններ կը պահպանուին հոգածութեամբ , թէև Զեռազրացը հակառակ տարիներէ ի վեր զգացուած փափաքներուն , դեռ կը մնայ անօպտազործելի : Հոն պահուած զանձերուն հանրութեան սեփականութեան վերածումը , և կիւլպէնկեան Մատենադարանի կողքին լուրջ եւ ստեղծազործ աշխատանքի կեղրոն մը ընծայելու սրբազան փառասիրութիւնը կը մնայ տակաւին անուռած յառաջադրութիւններէն մին այս Միաբանութեան : Այս չի նշանակեր սակայն թէ Միաբանութիւնը անտարբեր եղած է մեր անցեալ թանկազին նշխարներու նկատմամբ , որ նման Միաբանութեան մը աւագ պարտականութիւնն ու փառասիրութիւնը պարտէր ըլլալ ինչպէս կը մտածեն շատեր իրաւամբ : Վերջին քանի մը տարիներուն , նախորդ և ներկայ զոյլ պատրիարքներ , ոչ միայն ուշադրութեան , այլ նաև օրակարգի հարց ըրին այդ պարազան , և մօտ ատենէն եթէ պարազաները ներեն , այդ սրբազան աշխատանքին բարիքը ևս պիտի աւելնայ մեր կրթական զործունէութեան մէջ :

Վարչական եւ ելմտական մեր կեանքը եղաւ յոյժ զործօն , և տուեալ պայմաններու մէջ՝ արդիւնաւոր : Տնօրէն ժողովը , միշտ շողեպինդ լծուած իր զործին , ունեցաւ օգտաշատ և խիստ աշալուրջ զործունէութիւն մը , հակառակ դժնդակ պայմաններու պարտապարանքին , վարելով թէ՝ հաստատութեան հոգեորական , վարչական և մատակարարական , և թէ՝ մեր թեմական շրջանակին կրօնական , ազգային և դատական զործերը :

Կալուածական եւ շինուածական տեսակէտով՝ անցնող տարին արդիւնաւոր չեղաւ։ Պատերազմի հետեւանքով շինուածանիւթերու հագուազիւտ ու սուզ ըլլալուն համար կարելի չեղաւ շարունակել վանքապատկան հողերու վրայ նոր շէնքերու կառուցման գործը։

Ա. Աթոռոյ հանրային և ժողովրդական կեանքը՝ հանդէս իշխանութեանց և մեր ժողովուրդին, իր ընթացքը կատարեց բարոք պայմաններու մէջ։ Մեր յարաբերութիւնը Հայոստանեաց Եկեղեցւոյ միւս նուիրապետութեանց հետ (Ամենայն Հայոց կաթողիկոսութեան), կ. Պոլսոյ Պատրիարքութեան եւ Մեծի Տանն կիլիկոյ կաթողիկոսութեան) եղան սրտազին որքան համերաշխ, մեր Եկեղեցւոյ ընդհանուր շահերու հոգածու ողիով։ Ի դէպ է յիշեցնել թէ Մայր Աթոռոյ Գահակալի ընտրութեան ժողովին իբր Միաբանութեան ներկայացուցիչ պատուիրակ՝ Լուսարարապետ Տ. Կիւրեղ Շ. Վրդ. Խորայէլեան, մօտէն շփուած մեր հայրենիքի արդի վիճակին, բերած է մեզի սրտապնդիչ տեղեկութիւններ որոնք արդէն լոյս տեսան «Սիոն»ի մէջ և արտատպուեցան սիիւռքի հայ մամուլէն։

Անցնելով մեր պիւտճէին և պարտքի խնդրոյն, որոնց համար վստահ ենք թէ ամբողջ սիիւռքը ակնկառոյց է մեզի, ուրախ ենք յայտնելու թէ հակառակ տարիներու ձախորդ բերումներուն, հաւասարակշիռ վիճակի մէջ է մեր այս տարուան տնտեսութիւնը ևս . բաց չունինք, և պարտքի բաժինն ալ զոհացուցիչ շափով հատուցեր ենք։ Այս վերջին տասնամեակին, Միաբանութիւնը զոհունակութիւնն ունի յայտարարելու թէ յաջողած է վճարել աւելի քան կէսը իր պարտքին, և այս՝ ի հեճուկս այն բազմախոռվ հանգամանքներուն՝ որոնց թատր եղաւ Ս. Երկիրը, իր ցեղային կոիւներու իբր հետեւանք։ Աւելորդ է խօսիլ Բ. Մեծ Պատերազմով ստեղծուած ձախորդ պայմաններուն ալ ճնշումէն։ Միաբանութիւնը ամուր կերպով կը տածէ յոյսը՝ պարաքին «վիշապ»ը — զործածելու համար նուիրականացած բացարութիւնը — ընդմիշտ ջախջախելու, անմիջապէս սր պարագաները դառնան նպաստաւոր։

Անցնող տարուան մէջ էր որ ընդունեցինք այցելութիւնը Էջմիածնի Կաթողիկոսական Տեղակալ Սբբագանի կողմէն, Կիլիկոյ Աթոռի կաթողիկոսական ընտրութեան մասնակցելու համար զրկուած զոյզ պատուիրակներուն՝ Գեր. Տ. Արսէն Արքեպոս, Ղատճեանի և Պ. Համբարձում Առաքէլեանի, անոնց անձին մէջ պատուելով Ամենայն Հայոց Հայրապետութեան և մայր հայրենիքի պաշտելի խորհուրդը։

Ահա՝ տարուան մը պատկերը՝ իր ընդհանուր զիծերուն մէջ, պատկեր՝ զոր կը կարծենք թէ աւելի քան զոհունակութեան արժանի է։ Անշուշտ թէ կարիքները որքան աւելի զոհացում ստանան, պէտքերն ալ ժամանակին հետ նոյնքան աղաղակող կը դառնան։ Միաբանութիւնս կը զիտակցի ատոր, նուիրելով ինքզինքը այս Ս. Տան պահպանութեան և բարգաւաճման զործին, տարիներէ ի վեր յօժարակամ ընդունելով ինքնազրկանքի բաժինը։ Այս Տունը անցեալէ մը, հոգևոր կեանքի և փառքի օրերէ կուգայ, ու կը զիմէ միշտ դէպի աւելի բարձր ճակատազիր մը։ Մեկուսացած կեցուածքի մը մէջ չենք՝ հանդէս աղջին կարիքներուն, որոնք ամէն օր ծովացեալ համեմատութիւններու կը հառնին։ Վանական Միաբանութիւն մըն ենք, բայց մեր կեանքը, հեռու մտասոյզ

հայեցողականութեան ճգնաւորական դրութիւն մ'ըլլալէ, մեր ժողովուրդի կրօնական ու կրթական սպասին լծուած գործարանաւորութիւն մը եղած է միշտ: Դէպի մեր ժողովուրդը արտազեղուելու իրողութեան ապացոյցներ են Պաղեստինի և Անդր-Ցորդանանի թեմական շրջանակին մէջ տարիներէ ի վեր իրականացած կրօնական և կրթական շօշափելի ձեռնարկները, և արտասահմանի հայութեան մեր Միաբանութենէն դրկուած աւելի քան տաս հոգեորականներ, ժողուելու և յանձնանձելու համար ազգին նշխարեալ բեկորները, «Զի մի ինչ կորիցէ»: Հարկ չկայ պարզելու, անդամ մը ևս, մեր ժողովուրդին կացութիւնը, դրութիւնը մանաւանդ մեր Եկեղեցին, որ վտանգի մէջ է կարծես: Անհոգիւ մեր ժողովուրդի անցքին վրայ դարանակալ նստած են անոր թշնամիները, մեծ է հոգեոր մշակներու կարիքն ու պէտքը՝ «հունաք բազում են և մշակք սակաւ»: Կ'ըսենք այս պարագան ցոյց տալու համար թէ Ս. Աթոռը հակառակ իր ներքին պէտքին, իրմէն ինայելով, կը ջանայ մեղմել խոշոր չափերու վրայ զգալի այդ կարիքը: Յուսով ենք թէ թիւով և բարեմասնութեամբ առաւելազանց չափով պիտի աճի գեռ այս հաստատութիւնը, որպէսզի առանց ներքին կազմը խախտելու, բաւականութիւն ունենայ հասնելու նաև արտաքին պահանջներու:

Ըրինք այս հակիրճ հաշուետութիւնը, այն խոր ու սրտազին մտածումով որ այս Աթոռին հանդէս մեր ժողովուրդը կը տածէ իր ամենախոր սէրերէն մին, և ուրախութիւն է իրեն համար լսել անոր արդիւնաւորութիւններէն: Վասնզի այս Աթոռը և անոր վրայ կանգնած հնադարեան պատրիարքութիւնը, մէկ ճիւղն է միայն նուիրական այն ծառին որ մեր Ս. Եկեղեցին է: Անշուշտ թէ շատ բան կը սպասեն զաւակները իրենց մօրմէն, բայց Եկեղեցին երբեք դադրած չէ սպատիսուր մօր մը նման, լապտեր ի ձեռին, զիշերախառն՝ որոնելու իր կորսուած ու վիրաւոր զաւակները: Ամէն ճիզ և շանք որ Եկեղեցւոյ նուիրապետութեան և պաշտօնէութեան կողմէ կը կատարուի ամէնուրեք այս ուղղութեամբ, այդ իմաստն ունի միայն:

Մեր ժողովուրդը սովոր է սպասել աւելի քան ինչ որ պայմանները թոյլ կուտան, սակայն այս զգացումը պարտի համարժէք ներկայանալ երկու կողմի համար ալ զոհողութիւններու ընդառաջմամբ:

Իցիւ թէ շուտով վերջ զտնէին ժամանակին չարիքները, որպէսզի Աստուծոյ և ազգին մտածումով տողորուած այս հաստատութիւնը կարելիութիւն ունենար աւելի լայն չափերով իրազործելու իր փափաքներն ու յառաջադրութիւնները, ի նպաստ մեր Ս. Եկեղեցին և բազմակարօտ ժողովուրդին, որուն բազմադիմի կարիքները իր շուտարած ճակատազրին վրայ խուժող աղէտքներու երեսէն, անհամեմատ չափերու կը հասնին:

Տայ յը երկինք որ սկսող տարեշրջանը խաղաղ և բարզաւած կեանքի մը բոլորումովը երջանիկ թուական մ'ըլլար ինչպէս բովանդակ աշխարհին, այնպէս ալ մեր ժողովուրդին համար:

ԽՄԲ.

ԿՐՈՆԱԿԱՆ

Ա. ՀՈԳԻՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԷՋ

«Մի տրմեցուցանիք զնողին Սուրբ Աստվածոյ»
(ԵՓՄ. Դ. 30)

Հասարակաց զգացումին մէջ քրիստոնեայ ժողովուրդներու, Հոգեգալուստի տօնը փառաւորումն է պատմական կարեւորութիւն ստացած դրուագի մը, շարժումի մը յիշատակին: Մասնակցելով հանդերձ դարերու աւանդութեամբ պաշտպանուած այդ զգացումին, անտեղի չէ, կը խորհնիք, տարածել Հոգիին ներկայութեան, Աստուծոյ շունչին ներգործութեան փաստը եղող այդ փառաւոր իրողութիւնը՝ իր խորհուրդին թելագրութեամբ: Ու հասնի հաւաստումին՝ հոգեկանին, սգեղէն գոյացութեան տիեզերականութեան ու գերազանցութեան: — Թէ Հոգին է կեանքը արժեւորող միակ իրականութիւնը, թէ անո՞վ կայ ինչ որ մարդուն մեծութիւնը կը կազմէ պատմութեան իւրաքանչիւր հանգրուանին, ու գէպի ան սեենումով, անոր տեսիլքին մէջ վերացումով միայն իրագործուած են բոլոր ճշմարիտ արժէքները մտքի, գեղեցկութեան, կեանքի ունէ մարզի վրայ, կը բաւէ փորձ մը ընել՝ Հոգիին գերը ճշտող՝ մարդերու կեանքին ու պատմութեան մէջ:

Հոգեգալուստը յայտնութիւնն է, ճշշտումը, լուծումը եթէ կ'ուզէք, նիւթի և հոգիի հակամարտ ուժերու յարաբերութեան, անոնց գերին՝ արժէքին՝ տիեզերքի մէջ: (Թէև միշտ ալ գտնուին մարդեր, որոնք չվարանին սովիետութիւնը ընել, նիւթին ճեւաւորումները՝ երեսյթները նկատելու Հոգին և ինչ որ անո՞ր միայն դրումը ունի, անո՞վ միայն կրնայ ճեւաւորուիլ):

Հոգին կ'իջնի:

Ու նիւթը, աշխարհը, ալսինքն, ինքն իրենը ոչ մէկ գործ ընել կրցող, ոչ մէկ շարժում ընել ուզող, տարածուն, իր տարրերուն մէջ ունէ կապ, իր կողմէ մտառուած ունէ կարգ հաստատելու անկարող, հետևաբար, անգիտակից, անընլի այդ գոյացութիւնը, չի կրնար անտարբեր մնալ, իր մէջէն չեղող, վերէն եկող այն միւս, նոր գոյացութեան, որ Հոգին է: Եւ որուն յատկանիշերը, ուղղակի, ինչպէս կ'ըսին՝

բջիջ առ բջիջ, կը հակագրուին նիւթին, աշխարհին: Հոգին՝ վերէն իջնող, լինչպէս չըլլար վեր՝ նիւթէն: Եւ այս անգամ՝ նիւթը իր վրայ ձեռող, զայն գործածող, իր պատկերովը զայն ոճաւորող, արժեկորող:

Զարմանալի թերևս թուի ոմանց, երբ փորձենք մՏիին իսկ (աւելի վեր զոյացութիւն մը քան նիւթը) հակագրել Հոգին: Միտքը կրնայ գոհացած զգալինք զգինք, երբ իրեն ներկայացող երեսյթներուն զաղանիքները պարզուին ու մատուցուին իրեն: Աւելին, ան կրնայ յաւակնիլ տիեզերքին կազմութեան և անոր մէջ գոյաւորուող կարգ մը մութ հարցերուն կարելի, տանելի լուծումներ, բացատրութիւններ բերած ըլլալ: Նոյնիսկ ըլլալ հպարտ՝ մնայուն օրէնքներու բանաձեռումն ալ իր ձգտումներուն գիծին մէջը պահելուն: Եւ սակայն, դարեր շարունակ, զարգացումին հետ իր միջոցներուն, ճարտարութեանց, հնարամտութիւններուն, ա'ն՝ մի'տքը, տակաւին կը տառապի հիմնական պակասէ մը. — տիեզերքի խորհուրդէն վեր ու անդին մնացող ահաւոր իրողութիւնը պարագրկելու: Հոյս, բանաւորութիւն, կարգ է ինք: կ'ընդունինք ասոնք: — Բայց իր բեկումը, վասնզի կուգայ կէտ մը, ուրէկէ անդին սկիզբ կ'առնէ անդրգոյ այն էութիւնը, որուն թափանցումին անզօր են իր քենիկները, քանի որ այդ անդրգոյն համապարփակ հոգին է, զոր միտքը չի կրնար այլևս տեղաւորել իր մէջ: Ինչպէս Ֆիզիի մէջ կէտեր կան, ուր կը դադրի զգայութեանց ձնչումը (որոշ թիւով թրթուումներ միայն ընդունակ է մեր ականջը առնելու, որոնցմէ վերն ու վարը կը մնան անարձագանդ իր ընկալչութեան վրայ), այնպէս ալ հոգեղէնին մէջ իրաւ է կէտը, ուրէկէ անդին մենք չենք տեսներ՝ մեր միտքին աչքերովը, բայց կ'ապրինք զայն մեր հոգիովը:

Եւ հոս է ահաւասիկ գերը, արժէքը Հոգիին:

Ո՞րքան անհրապոյր պիտի գար ցամաք տրամաբանութիւնը, շունչէ, խանդէ պակաս հաւասառումները մտքին: Մինչդեռ Հոգիով լեցուած, անոր շունչովը, սէրովը խանդավառ, ան պիտի կարենար դառնալ ճշմարիտ ստեղծագործող ուժ, նոր կեանք մը մէջտեղ բերող, լոյսի, ճանաչման կեանքը, ուր ճեւականութեան, միօ-

բինակութեան ձանձրոյթը չկարենար ինք-
զինք պարտադրել, ու տարածուիլ մը
քան յատկանշական է, այս տեսահետով,
կեանքը ինքնին մեծագոյն գիտուններուն,
մտքի ստեղծագործ ներշնչեալներօւն:

Բաե՞լ, այլևս, թէ լինչ է Հոգին, Սուրբ
Հոգին: — Սրբութիւնն է, ամենէն աւելի
յատկանշականը անոր: Լայն առումով, կը ը-
նանք ընդունիլ թէ կենսաւոր կամ անչունչ
ամէն գոյսութիւն իր հոգին ունի, զինք ապ-
րեցնող, իր կեանքը յառաջ բերող, տես ակա-
նացնող: Բայց բարձրագոյն, մաքուր, Սուրբ
Հոգին է այս: Ինքն իր մէջը լի, ինքն իրեն
բաւող, նոյնիսկ մասամբ մը ազատ թերես
մարդկայինին ալ պայմաններէն: Եւ այդ իսկ
պատճառաւ, գուցէ, զեղուն, բարութեամբ
մը ամենուն բաշխուող, բոլոր մասնաւոր
հոգիները իր մէջ առնող, տիեզերական:
Մարդոց կեանքը լոյսին հանող, անոնց հա-
մակրութիւնները, սէրերը ազնուացնող,
երկնայնացնող, սրբացնող գոյացութիւնը:

Այս է Հոգին՝ զիտունները ոգեսորող
հանճարը, արուեստագէտները լեցնող խան-
դը, որուն երբ ունենուին, որմէ երբ կայծ
մը ունենան մարդիկ, թօթուել պիտի ուզեն
իրենց մարմի կեանքը, ելլելու համար
բարձունքները զեղեցիկ, լուսաւոր ապ-
րւմներուն, ստեղծումներուն:

Սխալ չըլլար այսպէս յատկանշել փորձ-
ուած հոգեզէն իրականութիւնը պատշաճեց-
նել մեր բառերուն, գտնել աւելի լնթացիկ
տարագ մը, կարելի եղածին չափ պարզ, չա-
տերու կողմէ փորձարկելի և գարէ գար ինք-
զինքը ապացուցած արդէն: Ասիկա ներըն-
չումն է, հին բառ մը, զոր կը տեսնենք նախնի
քուրմերուն ինչպէս լորայէլի մարգարէնե-
րուն համար ալգործածուած: Զեմծանրանար
բարին ստուգաբանական տարողութեան:

Ներշնչումը այն իրազութիւնն է որուն
հոսանքին՝ իրեւ անդիմագիր «մեծ-հոգ»ի
մը, կը յանձնեն իրենք զիրենք բոլոր մեծ
անձնաւորութիւնները պատմութեան: Ու ա-
սիկա, ամէն այն պահերէն առաջ, ուր անոնք
կը մղուին կամ կը կանչուին ոչ-սովորական,
զեր-իրական թափանցումի մը՝ մշմարտու-
թեան լոյսին, զեղեցիկ արարքներու կա-
տարելութեան իրազործման, զերազանց
բարին ստուգութեան: Եւ արգարեւ, ան-
դիմագիր այդ «մեծ-հոգ»ին՝ Հոգին,
ներշնչումին զեղումովը միայն կարելի կը

դառնայ գիտունի մը, արուեստագէտի մը
համար զոնել ճշմարիտ յարաբերութիւնը
երեսյթներուն, հասատատել անոնց մէջ զա-
նոնք ներգաշնակող կապը, կարգաւորու-
թիւնը, համնիլ տիեզերքին ալլալանու-
թիւնը, հակամարտ տարբերուն միութիւնը
ձևի մը մէջ պահող, կարելի ընող ոգեղի-
նութեան, որ գաղափարն է գեղեցկութիւն,
ու նաև իրազործումը անոր: Ու տակաւին,
նոյն Հոգին է, մարգերը իրենց առօրիեալի
ապրումներուն, հոգերուն տափակութենէն
զուրս հանող, ձերբազատող զօրութիւնը:

Ու մեր փնտուածը, գտնել ուզածը, բոլոր
ձեներուն ու խազերուն մէջը իրաւ զործերուն,
մեծ արարքներուն: — Հոգին է արզարեւ:

Ի՞նչն է մեզ հացական սենումմի մէջ
պահողը՝ կերպարանքներուն, ներկայա-
ցումներուն զիմաց յլկուած մարմար ար-
ձաններուն, բնութեան լնգերքներէն հան-
ուած անկոփ զանգուածներով կանգուն
հոկայ կերտուածքներուն, որոնց համար
կ'ըսենք երբեմն թէ լեզու կ'առնեն, կը
խօսին կարծես, նկարներու անիմաստ թուող
խորհուրդին՝ կէտիկառմներովը, «ցեխո-
տումներովը ներկի գոյներու՝ պաստառին
վրայ, բիծերու պէս ցայտուած ու ցան-
ցնուած: առաջին առիթով մտքին համար
իրեւ անհեթեթ ներկայացող զծագրումնե-
րուն՝ որոնք երկրաչափական ձեներ միայն
պատկերելու համար են կարծես քաշուած,
բայց որոնք բոլորը, զոյնի ու զիծի այդ
տարօրինակ խառնութդին, խառնակութեան
մէջէն, բանաւորութեան, կարգի, չունչի,
զորութեան ու չնորհի այնպիսի թափանցիկ
պատմուճանով մը յաճախ չգեղազարդուած
կ'ըլլան՝ պարտազրելու չափ իրենք զիրենք
մեզի: Ու արժէքի կ'ըլլեն, զասուելու հա-
մար անով զեղեցիկ զործերու շարքին: Նոյն
ատեն հացումը գրաւելով մարդոց մէջ
բնակող զգայուն, զատող ու խուզարկու ալ
Հոգին: Հատկնալի՝ այլևս՝ որ, այդ Հոգին
ինքզինքը փնտոէ կեանքին ու զործերուն
մէջը «քոյր-հոգինքներու», և, իր փարումը
զեղուն լլայ խանգով, անկեղծութեամբ ու
մաքրութեամբ, հանդէպ զուսպ, կորովի,
անխարգախ սիրով՝ բարութեամբ իրենց
կենցաղը վարող հոգիներուն: Կարօտովը իր
չգոհացուած երազներուն՝ այնքան անզամ
արտամած ու թեատուած, խորթ վերաբեր-
մաւնքէն մարգերու, ու չարամէտ ուլաքումնե-

րէն մարմինէն պատճառուած զրգիռներու:

Հոգին է ուրեմն որ կը ստեղծագործէ, կ'իրագործէ ինչ որ պատմութեան մէջ մարդուն մեծութիւնը կ'իրաշխաւորէ, և ինչ որ անոր ճշմարիտ արժէքները կազմող հրաշալիքները կը յայտնաբերէ: Ու զարերով, մարդկութեան խորունկ համազումներէն կը մեայ հաւատաքը Աստուծոյ ներկայութեան՝ մարդերու կեանքին ու պատմութեան մէջ, Անոր միջամտութեան, Անոր Շունչին ներգործութեան՝ իրին արիացնող միխթարութիւն, իրրե հերոսացնող, սըրացնող քաջութիւն ու խանգավառութիւն:

Հասկնալի է հիմա թէ ինչո՞ւ, Յիսուսի աշակերտները, իրենց իսկ վարդապետէն պատուէր էին սաացեր սպասելու գերագոյն այն պահին, ուր իրենց զգալ պիտի տրուէր ներկայութիւնը զիրինք ապագայ իրենց ասպարէզին մէջ կենսալիր ու ճառագայթուն պահող ներքին այն զօրութեան, որ ներշնչումն է՝ Շնորհը՝ Ս. Հոգին: Ան է որ լեցնէ պիտի զիրենք ոգեղէն իր չունչովը, ամբողջութեամբ առնէ զիրինք ներուժ իր խանդին սլացքին մէջ, ողողէ՝ աննահանջ իր սիրոյն կորովովը, տանելու համար զիրինք իրենց առաքելութեան փառաւոր պսակումին, լեցուն թէ և անխուսափելի հալածանքներու սպանալիքով, բայց լարուած՝ գէպի իրենց գործունէութեան երջանիկ, սլուսափիւո» վախճանը: Ահա թէ ինչո՞ւ, ուրեմն, հակառակ երեք տարիներու հոգեկան հալորդակցութեան, ուր սիրուած ու ընտրուած այդ խումբը աշակերտներուն, ապրեր էին նայուածքին ներքեւ չքեղ իրենց վարդապետին, լսեր՝ սորպվեր՝ անկէ, ինչ որ իրական անուշութիւնը, վախճանական երազը, գեղեցկութիւնը կրնայ կազմել կեանքին. (*)

(*) Ինքզինք ազատազրելը՝ անցեալի ճախճախուտքէն, մոտածումը կաշկանդող հոգիի կեղտերէն, խանգավառութենէ զուրկ ապրումներէն, թանձը, երկրերս հաշիւներէն մարդկային տիսելդ ունակութիւններու. ընդհակառակն, լեցուիլը զուսպ, չէն միւս այն հոգիով, ուր ամենէն աւելի մարդ պիտի հանչնար ինքինին, երթալու համար իրին առանձնաշնորհեալ ճակատագրին, աւելի առոյգ, գիտակից, զերծ կեանքին մէշէն խոսի նման ապրիլը ու անցնելու խեղճ, նուաստացնող հոգեանութենէն. «Ընկերային կենդանին մը» իրը, ինքնքնը ամենունը ընելու, ամենուն հետ ըլլալու յիմար փառասիրութեան թաքուն սպասափէն, որ սպասափն է մարմին առթած հեշտանքներէն ինքինքը նզելով բարձրանալուն, «մինակ մնալուն», «մսելուն»:

որոնք տեսեր էին, Աստուծոյ միայն վայել այն բոլոր հրաշքները զորս կատարած էր Յիսուս, և, իրենց բոլոր յուսախարութիւններէն յետոյ, անոնց գերագոյնին ալ — մահը հեգնած ըլլալու, անոր օրէնքները խորտակած ըլլալու իրողութեան — հանգիստես եղեր, և սակայն, այս բոլորին հակառակ, այս ամէնը ապրած այդ աշակերտները, տակաւին հասուն չէին նկատուեիր իրենց առաքելութեան պաշտօնին: Մինչգեռ Ս. Հոգին անոնց մէջ իրու կրակ՝ ջերմութիւն, ուժ, աշխոյժ նստելէն յետոյ, պարզուկ ու ձկնորս այդ գեղջուկները կը փոխակերպուին ներշնչեալներու, որոնք թիրտ ու հեթանոս աշխարհի քաղաքակրթութեան ամբարիշ ոստանները մինչև չեն վարանիր երթալ, իրենց վարդապետը քարոզելու, պատրաստելու և տեսականացնելու համար գիծը յաւէրժական աշակերտութեան: Ու, Ս. Հոգին զգեցած, գեղջուկ այդ ձկնորսները, նման աշխարհի մեծագոյն ու տիրական գէմքերուն, կը կերտեն իրենց ապագան, զառնալով ամենէն զօրեկ անհատականութիւնները մարդկային պատմութեան, չետ իրենց նկարագիրով, հզօր իրենց հաւատաւորութեամբ: Ի՞նչ է անունը այն բանին որ այդպէս տիրաբար քալել կուտայ անոնց, հազարներով բազմութիւններու առջևէն, ու կենա՞լ՝ թիրաւորներու երերուն հօգիններուն զիմաց, մազնիսելով անոնց նայուածքը, առինքնելով անոնց զգացումներուն ամենէն խորունկ հիացումը:

Նո՞յն Հոգին՝ նոյն արժէքով ու դերով, մարդկութեան մեծագործ որդիներու կեանքին ալ կազմաւորման, զարգացումին մէջ: Հոգին՝ որ թոյլ չի տար տկարութեան, յուսալքումին, տեղ գտնելու անոնց զգացումին մօտը, խորը, անոնց ստեղծումի պահերուն մանաւանդ: Որ ծիծաղիլ կուտայ «վար քաշող» այդ ժխտական ուժերուն միամտութեան վրայ, անոնց ճիգին՝ մարդոց որդիներուն մէշէն պակսեցնելու՝ արմատախիլ ընելու, թափի՝ զանոնք ողեռորդ, կեանքին լարող խանդին, այսինքն մշտանորոգ ներշնչումին՝ մարդկութեան երջանիկ այդ որդիները կեանքին նուազումներուն ու բեկումներուն զիմաց միշտ երթասարդ, առոյգ և յուսակից պահող:

Ու երկոյթը նոյնքան հարազատ է ու մատչելի, իւրաքանչիւր անհատի համար,

ապրումներուն խոկ մէջը իր առօրեայ կեանքին։ Սխալ պիտի ըլլար մատածելթէ մասնաւորներու, առանձնաշնորհեալներու միայն արուած է կապել իրենց մէջքին կրակ գօամին Հոգիի այդ պլրուածքին, խանդին՝ կեանքին հանդէպ ու կեանքին մէջ։ Խոկ անոր ներգործութեան, անոր ներկայութեան զգացումը վերածել կեանքին մէջ հազուադէպօրէն յայտնուող, բացառիկ հոգիներէն միայն տեսանելի՝ զգալի երևոյթներու, սխալէ աւելի, արդիւնք է հոգեկան ծուլութեան, անգիտակցութեան, Հոգիին չուրջ կեղտ ու կեղև կապած հեղգութեան, անդամալուծող թմրիրի։

Չմոռնալ որ Սէր է միւս անունը Հոգիին, ու սիրոյ մէջ ձանձրոյթը՝ մահը այդ Հոգիին՝ նոյնը չէ՝ անունը հաւատքին ալ չարժիչ, ներգործող զօրութեան, խաւար բիբրուն մէջ լոյսի նոր բռնիք մը ստեղծելու կարող։ Ու կեանքին մէջը մարդերուն, մեր փնտաածը՝ այս անդամ, չպակող նոյն խանդն է՝ ամէն ինչ աղնուագոյն սիրոյ մէնուլորի մը մէջէն ըմբռնելու, դիտելու, գատելու։ ուր կը քաղցրանան կարծես կատանքները մարմինին, ուր կը մաքրուի, կը սպիտականայ կարծես ճառագայթը մէր մտածումին, և ուր հոգիին անդործութիւնն է միայն որ բարոյալքող տառապանք կը գառնայ, առնելով կերպարանքը Զանձրոյթին։ Զափազանցութիւն՝ երբ սէրը նկատած են մարդիկ իրեւ առաջին գաղտնիքը տիեզերքին՝ աշխարհի իմաստուններէն որոնուած։ Բայց գիտենք թէ ո՛վ է ազրիւրը սիրոյ, և թէ ի՞նչպէս տիեզերքն ալ ինքնին, արդիւնք է անոր բնութենէն բխող ներքին մղումին, անպայման ստեղծելու խորունկ բերումին։ Ու տակաւին, սէրը՝ Հոգիին ներս, այն վիճակն է, որուն չնորհիւ կը լայնայ սիրտը մարդուն, այնչափ որ հաւասար զիւրութեամբ ու բնականութեամբ կարենայ մօտենալ ան, մէկ կողմէ մարդկային ընկերութեան ամենէն ապաշնորհեալ մէկ խլեակին՝ բորտի մը սրտին, և միւս կողմէ հոգի Աստուծոյ խոկ ոտքերուն։ Եւ Յիսուս կենդանի քերթուածն է այս գաղափարին։ Նախատիպարը, առաջնորդը բոլոր սիրողներուն։ Սիրոյ այս հոգեվիճակին մէջ չկայ ոչ մէկ կաշկանդում անձին կամեցողութեան, աղատութեան։ Ամէն արարք կը

կատարուի զարկին ներքեւ ինքնեկ այն թելադրութեան, որ յատկանիչն է յօժարակամ ընդառաջումին՝ զէպի աղրիւրը լոյսին։ Այս՝ հաւաստումն է, միենոյն ատհն, ճշմարիտ բարոյականութեան իրական ըմբռնումին, իրեւ բարձրացումը մարդուն, կեանքի մը մէջ որ վեր է օրէնքներու ցամաք, ժխտական պարտադրանքէն, որ մոռցնել կուտայ գոյութիւնն խոկ ամենօրեայ կայուն, տափակ իրականութեան, մարդերը զէպի հոգին սկեռուած խանդիմը, աշխուժութեան մը մէջ պահելով շարունակ։

Այս հոգիին, և այս հասկացողութեամբ օրինապահութեան մը համար էր ամբողջ պայքարը Յիսուսի, ընդէմ հրեայ ուսուցանողներու։ Յաւիտենական պայքարը՝ ընդէմ սիրալ ըմբռնուած օրինականութեան՝ օրէնքի տառին խստապահանջ ճշտութեամբ գործադրութեան հետամուտ, և ողեկանութեան՝ բանաւորութիւնը օրէնքի պայմանագրական սեղմումներուն ենթարկումէն ձերբազատող։

Ու եթէ Յիսուս աններելի յանցանք մը իրեւ յայտարարեց հայհոյանքը Ս. Հոգիին գէմ (Ճանձաղամտութեան յայտարար դատում մը պիտի ըլլար խօսքը առնել իրեւ լեզուական մեղանչումի մը համար միայն սահմանուած պատիժ, քանի որ անիկա աւելի խորունկ իրողութեան մը, հոգեկան կեցուածքի մը, վիճակի մը, իմացական հետաքրքրութեան մը նուաստացումին դատապարտութիւնն է) ատոր պատճառը Հոգիի ներգործող, գերազանց զօրութեան նկատմամբ մարդոց մէջ մարմին ու դիմացիծ առած տիեզերական, անխուսափելի զգացումն է։ Անոր արժէքին ու կատարած գերին համար հիացական վերաբերմունք մը ունենալ, նուազագոյն պարկեշտութեան պարտք մըն է մարդուն կողմէ կատարուելիք։

Եթէ մարդեր կան որոնք անկարող են իրենք զիրենք յանձնելու անոր շունչին, մտնելու անոր ներշնչումին, անոր սիրոյ աղնուագոյն խանդավառութիւններուն մէջ, առնուազն Հոգիին արդար պահանջքն է որ անոնք իրենք զիրենք պահեն գոնէ այն աստիճանին վրայ, ուրիէ անդին նուաստութիւնն է, ստորնացումն է Հոգիին։ Գոնէ այդ կերպով չարտմեցնելու համար Աստուծոյ Սուրբ Հոգին։ Վասնդի ոչ միայն պէտք չէ հայհոյել, այլ իւրաքանչիւր մարդ

իր աստիճանին վրայ, թէ իսկ խոնարհ ըլլայ անիկա, նոյն հոգիին սեսուն ու հիաց ցական վերաբերմունքով երբ ապրի մարդու իր կեանքը, ինքնին բարձրացած կ'ըլլայ, և այս կերպով, մտած՝ ուղին իր ճակատագրին։ Իւրաքանչիւր մարդու պարտականութիւնն է ուրեմն, ո'չ միայն չհակառակիլ, այլ ընդհակառակն բացուիլ, տեղ տալ իր մէջ այդ Հոգիին, քանի որ ապահով ճամբան է ան, անխարդախ միջնորդը՝ զինք իր նախասահմանութեան տանող։

Հակառակ սակայն Ս. Հոգիին գէմ հայող վրիպածներու մեծամասնութեան, ան պիտի ունենայ շարունակ, ընտրեալներու իր խումբը։ Եւ ինք՝ առկայծ կանթեղ մը իրեւ, կախուած՝ ընտրեալներու հոգիներուն վերեւ, չողակն՝ ինչպէս սպիտակութիւնը անոնց նայուած քին։

Ու անոնցն է իրական երջանկութիւնը, երբ քով քովի, և իրաբուզ ամբողջ, պիտի քալեն ճամբաներէն այս աշխարհի անակընկալներուն, միշտ հեռու ու միշտ վեր անոնց սադրանքներէն, սայթաքումեներէն։ Երջանիկ՝ վասնզի, թէ իսկ նիւթը, միջոցը, ժամանակը հարկադրէ զերենք աշխարհի հեռաւոր անկիւնները տարտղնուած ըլլալ, անոնք դարձեալ ամբողջ պիտի զգան իրենք զիրենք իրենց մենութեանը, Հոգիին հետ իրենց խորունկ մտերմութեամբը ապրուած պահերուն մէջ, միշտ նոյն թրգուունութեամբ, լրջութեամբ, խորհուրդով, վերացումով, համակրութեամբ, տարօրինակութեամբ, սիրով — իրենց հոգիին մէջ ունենալով բոլոր գունաւոր տարրերը կեանքին։

Ու այդ հոգին, մէկ ու նոյն Հոգին է՝ Աստուծմէ բխած, իր ընտրեալներուն մէջ ձեւ առած՝ կարելի բոլոր խաղերովը կեանքին, իրեւ ներշնչում, ստեղծագործութիւն, զօրութիւն, քաղցրութիւն, գեղեցկութիւն, ու սէր։ Ու երբ նոյն Հոգին գտնենք կեանքին, ձեւերուն, խաղերուն, երազներուն մէջ այս աշխարհի որդիներէն ուեէ մէկուն, կրնանք ըսել թէ անիկա «չէ տրտմեցուցած Հոգին»։ ու պարտինք մանաւանդ հրճուել ի տես անոր, կրկնելով բանաստեղծին հետ։

Մեկուն հոգին տեսայ ես,

Ու սիրեցի ձեւերէն

Ու բայլերէն որ կ'ելլեն

Կարծես միւս վեր աշխարհին . . . :

ԹՈՐԴՈՄ Ս.ԲԵՂԱՑ

ԵՐԵՔ ՔԱՐԵՐ

(ԱՐԵԿԵԼԵԱՆ ԱԽԱԴՈՒԹԻՒՆ)

Հին, շատ հին աւանդութիւն մը կը պատմէ, թէ մեր թուականին առաջին տարիին, (երբ աշխարհը ցաւի ու արցունքի ծով էր ամբողջ), Արարատի ոտքերուն իշխան մը կ'ապրէր Արտաւան անունով։

Ան ալ կը պատկանէր խումբին այն մարդոց՝ որոնք այս աշխարհէր կը ճանչնային ու կը դատէին տարրեր։ Նման մոզ արքաներուն, որոնց աւանդութիւնը այդ իմաստութիւնն է շնորհած այնքան խորհրդանշական և գեղեցիկ եղանակով, Արարատի ոտքին, Արտաւան իշխանը կը սպասէր աւելի արդարութեան, աւելի խաղաղութեան և խոյցութեան։

Այդ օրերուն, կը պատմեն թէ, մարդը աւելի գրախատ էր։ Հակառակ անոր որ Արտաւանին այզիները թլուրէ թլուր կը կանաչնային, և արտերը խարտեաշ ծով էին բերքի ու բարիքի, անոր հոգին կարօտն ունէր բաներու՝ որոնց մասին լսեր, որոնց մասին խանդակառուեր, որոնց մասին մտածեր էր իր ակօններուն վրայ, իր հնածաններուն առջեւ, երբ իր հացը կը բաժնէր քրտինքի մէջ քաղցրացած պարզ մարդերու հետ։ Բայց կը տառապէր աւելին չկարենալ ընծայելուն։

Այդ աւելին կուգար, պիտի գար, եկած էր, հեռուն՝ աւանի մը ներսը, Արարատէն շատ հարաւ, ինչպէս կը կարծէին զգալ մարդիկ նոր երեցող աստղին ճառագայթներուն ոստայնէն։ Արտաւան զեռ շաբաթ մը առաջ տեսած էր նոր աստղը, յստակ ու արդար, խորհեր էր խոչոր խուճապին, խոռվքներուն, բարիքին որքան չարիքին, բոլորը պայմանաւոր մեծ մարդարէի մը ծնունդով կամ թագաւորի մը մահով։

Մանուկը որ կը ծնէր հեռաւոր երկնքի մը տակ, ինչպէս կ'ըսէր աստղը, պիտի քակէր, իր խանձարուրին հետ միասին, հանգոյցը մարդկային տառապանքին, պիտի չորցնէր արցունքին առուները մարդոց երեսներէն, պիտի տնկէր՝ սրտերուն մէջ, գյոնիկի տեղ խաղաղութիւնը երկինքներու։ Այդ մանուկը ողջունելու համար Արտաւան

ծախեց իր բոլոր հողերը, և զնեց երեք ծանրացին քարեր, որոշած էր երթալ գըտնիլ Ազատութեան և Խաղաղութեան նորածին իշխանը, և անոր նուիրարերել թանկազին քարերու հետ նաև իր անուշիկ հոգին՝ Արարատի ստքերուն բռւսած այդ ուղիծաղիկը:

Եւ օր մը, երբ Արարատի արեին մէջ գեղձենին իր ծաղիկները կը բանար, Արտաւան ախոռէն քաշեց ճերմակ ձին, եւ Ազատութեան ու Խաղաղութեան իշխանը վիստուելու ելաւ:

Սրարշաւ և ուժեղ էր երիվարը, ու ինք որոշեց զիշերներն ալ ճամբորգել: Խաղաղ ու գեղեցիկ էին հարաւի զիշերները, աստղերն ու մարդերը շատ մօտ էին հոն իրարու: Արտաւան կ'երթար, չուրջի ամայութեան մէջ լսելի էր միայն զարկը իր սրտին, և տրոփիւնը երիվարի սմբակներուն:

Ցորեկներ յաջորդեցին զիշերներու, լեռներ՝ լեռներու, և աւաններ՝ աւաններու, աստղերը աւելի մօտ իջան մարզերուն, և տակաւ նուազեցան ծաղիկները գեղձենին: Աստղը ցորեկներն ալ կապուտակ լոյսի մը պէս կը քալէր անոր առջեն գէպի հարաւ: Արտաւան շարունակեց իր ճամբան, բայց իր մտածումները աւելի արագ էին իր ձիչն:

Գիւղերէն ու արտիերէն, որոնց մէջէն կ'անցնէր, մարդերը պահ մը կը կհնային նայելու այս անսովոր ուղենորին, ու խոչը աստղին՝ որ կ'ակօսէր կապոյտը, օր ցորեկով: Բայց իլսուր կը փորձէին մտածել բաներ՝ որոնք տարրեր ըլլային իրենց առօրեայ մտածումներէն: Ուղեւորը կը հեռանար, և իրենք կը մմային իրենց արտերուն ու տագտուելին հետ:

Արարատէն չա՛տ, շատ հեռու, իր ոտքերուն՝ անապատն էր օր կը բացուէր: Արեէն խանձուած տունկի նման բաներ, և թոնիրի խեղդող ու տաք օդ: Կարծես հեռուն հազարաւոր հրդեհուած անտառներու գոլն էր օր կը զպէր իր ոռունքերուն:

Արահետի մը դարձուած քին կանգ առաւ անոր երիվարը, փանչաց ու ետ ետ քաշուեցաւ: Ճամբուն քով երկարեր էր մարդ մը, գլխուն ներքեա՝ քար, ըրթունքին՝ արիւն, և թարթիչներուն՝ փոշի: Ճանճերը արեին մէջ կը քալէին արեան զիծերուն

վրայէն: Ոչ մէկ չչուկ, ցաւը, լքումը, յուսահատութիւնը այդքան կրնային մարմին դառնալ: Գորովեցաւ Արտաւան իշխանը, իջաւ ձիչն, վերցուց ծանրացած զուլսը քարէն, երկարեց ըրթներուն զիսիի պարունակը: Պակողը բացաւ թարթիչները, որոնք մութէն բուսնող պաղատանքներ էին: Առաւ զայն ձիու քամակին ու առաջնորդեց մօտիկ իջեանը:

Մեկնելու պահուն պանդոկապետին տուաւ երեք քարերէն մէկը, ու չարունակեց իր ճամբան: Անիկա տիրութեամբ չօչափից մէջքի զօտին: Երկու քարերով միայն պիտի զիմանորէր խաղաղութեան իշխանը: արտամութիւնը հալեցաւ սակայն իր մտքին մէջ՝ երբ իր աչքերուն զէմ նորէն շինուեցաւ նայուած քը մահէն ետ կանչուած վիրաւորին:

* * *

Լերկ բլուրներ՝ արօտէ ինչպէս ծառէ: անսոց փէշին՝ ուս ուսի հիւղակներ, ցիխով ծեփուած տուներ, քարուտ ճամբաներ, և բողիկ ու զեղնած երեխաներ: Բեթղեհէմին էր: Միջօրէի հալած արել տժգոյն սոկիով կը ծեփէր տանիքներն ու ճամբաները: Մանուկները կեցուցին իրենց խաղը, եւ զարմանքով նայեցան Արտաւանին: Ծերունի մը, փայտին կոթնած, երկար ու ծանր գիտեց ձիւուրը: Արտաւան մօտեցաւ իջեւանի տուաջին տնակին, ներսը կին մը կաթիւտար իր երեխային:

— Խաղաղութիւն, մըմնջեց Արտաւանը:
— Խաղաղութիւն, յարեց կինը զարմանքէն անշարժ:

— Հեռուներէն վերջերս օտարականներ եկա՞ն հոսաւ:

— Եկան: պատասխանեց կինը, ու յիշեց, Արտաւանի կերպարանքին մէջ, օրեր առաջ նաղարէթցի Մարիամին մանուկը որոնող անձանօթները: Արայց թէ սէր մնացին, չեմ գիտեր, կ'ըսուի թէ իր ծնողները պատիկը Եղիպատոս փախցուցիր են, որովհետեւ մեր թագաւորը սպանել կ'ուզէր զայն»:

Խորուն յուսահատութիւնը զգալի ըլդարչի մը նման իջաւ Արտաւանի գէմքին, այնքան որ մանկամարդ կինը զզջաց իր ըրած յայտնութենէն:

Յանկարծ փողոցէն աղմուկներ լսուեցան . ներս ինկաւ կին մը , պատռած զգեստներով , այլալած՝ ու բացականչեց . — Հերովդէսի զինուորները կը ջարդե՞ն մեր երիխանները :

Երիխանարդ տանամիրուհին գոյնը նետեց , աչքերը լայնցան ու սառած մնացին Արտաւանի գէմքին . կրծքին սեղմած իր մանուկը օտարականին երկարեց պաշտառագին . — «ազատէ՝ զաւակո , մէկ հատիկ զաւակո , Աստուծոյ սիրոյն» :

Արտաւան անխօս յառաջացու գէպի գուռը , հան կանգնած էր զօրամասի պետը , անկէ քիչ անդին՝ արիւնոտած սուրելով զինուորներ : Արտաւան ակամայ ձեռքը ծոցը տարաւ , հանեց երկրորդ քարը ու տուաւ գլխաւորին :

— Ա՛ս՝ ու հեռացիր այս տունէն :

* * *

Անցան տարիներ , շատ երկիրներ թափառեցաւ Արտաւանը , բազմաթիւ լեզուներ լսեց , սակայն չգտաւ իր փնտաւած իշխանը : Մարդկային թշուառութիւնը ծով էր ամէն տեղ : Եւ սակայն անիկա իր աչքի լոյսին պէս կը պահէր ծոցին , երրորդ քարը , Ազատութեան իշխանին ընծայելու համար :

Անցեր էին արդէն երեսուներեք տարիներ , իր տունէն ելլելէն ի վեր . անոր մազերը ճերմկած էին , մէջքը կորացած , և գէմքը կնճիռներով շատցած , բայց ողջ էր իր յոյսը :

Օր մըն ալ լսեց որ , Հրէաստանի մէջ , մարդ մը , կոյցերուն՝ լոյս , անօթիներուն՝ հաց , մեռածներուն՝ կեանք , և հոգիներուն խաղաղութիւն կուտար :

Վերջապէս գտայ քեզ . մտածեց ան :

Օրերու և զիշերներու շնչակուեր ճամբարողութիւն մը բերաւ զինքը երուսաղէմ : Քաղաքի մուտքին հանդիպեցաւ հսկայ ժափօրի մը որ գէպի Գողգոթա կ'առաջնորդէր , խաչը ուսին , ինքինքը Աստուծոյ Որդի կոչող մարդը :

— Դարձեա՞լ ուշացայ . կոչեց Արտաւանը , և գտան արտասուեց : Թափօրը կը յառաջանար : Նորէն զարուն էր և զեղձենին շատ ծաղիկներ ունէր : Գարնան այդ առաւատին մէջէն կը յառաջանար թաղմանական թափօրը : Ապրիլի արեւ ժպիտով

կը լեցնէր շուրջի պարտէզները : Փողոցին անկիւնը խումբ մը զինուորներ գէպի բանտ կը քաշկոտէին երիտասարդ ու գեղանի աղջիկ մը :

— Գթա՛ և ազատէ զիս , ըստ աղջիկը , արտասուող Արտաւանին : Հայրս հաս առետուրի եկաւ , ինքը հիւանդացաւ ու մեռաւ , այժմ իր պարտքերու փոխարէն զիս վաճառելու կը տանին :

Այդ աղաչանքին մէջ Արտաւան ճանչցաւ Արտաւան գաշտին ձայնը : Յոզնած անոր սիրտը , անկարող էր կարօտի այդ յուզումը տանիլ : Հանեց ծոցէն երրորդ քարը , ու երկարեց զինուորներու պետին : Աղջիկը ժպտեցաւ անոր , իր լացին մէջէն . շրթները բառ չգտան իրենց երախտագիտութիւնը յայտնելու :

Հեռուէն , Գողգոթայէն կը բարձրանար աղմուկը վարսուող խաչերուն : Խաղաղ կապոյտին վրայ ինկաւ սեւ պատմուճանը մութին , աստղերը կ'արիւնէին , երկիրը կը գոլար , տուները կը կործանէին : Եարժ էր խոչոր : Մերձակայ տանիքէն քար մը ինկաւ Արտաւանին գլխուն ու ան գետին փոռեցաւ . աղջիկը վազեց օգնելու : Խաղաղ ու պայծառ էր ծերունիին գէմքը , շրթները կը մրմթջէին հաղիւ լսելի ձայնով . — «Տէ՛ր , ներէ՛ ինձիւ երեսուներեք տարիներ չարօնակ քեզ որոնեցի , բայց չգտայ , քեզի տալու համար ինչ որ ունէի , ինչ որ կրնայի տալ» :

Թեթեւ հովը շարժեց անոր արծաթմազերը , ու կարծես հովի թէերով անոյշ ձայն մը եկաւ , որ կ'ըսէր . «Հանգիւստ , աղնիւ հովի . ինչ որ կարօտեալներուն ըրիր , ինձի ըրած եղար» :

Հեռաւոր լեռներուն վրայ կապոյտ լոյսեր կային , օրը կը յառաջանար հսկայ մտածումի մը նման , արիւնոտ մը ձաւանջով :

Ապրիլի առաւտան մէջ զեղձենին նորէն ծաղիկներ կը բանար :

Ե . Վ . Տ .



ԲԱՆԱՍՏԵՂՄԱԿԱՆ

ՍՏՐԶԱՆՔ

Ո՞չ ես նայիլ, ո՞չ առաջ
Անհմացուած նամբայէն,
Ու ապրուած նէք ռոպէն
Թաղել հոգւոյդ մոխիրին . . .
Ա՛լ չսպասել, ա՛լ չերթալ
Ո՞չ յոյսերու, ո՞չ տենչերու հմայքին,
Ա՛լ չընկւսել խաքկանիդ անունն աղու բառերով:
Ա՛լ մերկանա՛լ, մերկանա՛լ
Պարաւանդող կապերէն
Պսակներէն փառքերուդ . . .

Հիմա լոյս է, արեւծագ,
Ե՞նչպէս պայծառ ամէն ինչ,
Որքան ըլլայ նեզմէ հեռու,
Քեզմէ զադսնի, մերժուած,
Ինչ որ երեմն ուզեցիր,
Սփսոսացիր չունենալուդ զայն բու մօս :

Հիմա լոյս է բու հոգիիդ տաճարին,
Երբ ուխտաւոր մ'իսկ չունիս,
Երբ չուզեցիր ունենալ,
Զգեսնըլած, փրշըլած
Քու հոգիիդ վատնումով
Կարաւանները բոլոր:

Այսպէս լաւ է ամէն ինչ.
Քու աղօթքդ իսկ ընդունող
Ս.սուածն ալ մէջդ է եկած :

Պ. ՀԱՅԿԱԶՆ



ԱՐԴԻԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ

ԵԿԵՂԵՑԻ ԵՒ ՊԵՏՈՒԹԻՒՆ ԸՆԴԱՆՈՒՐ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԵՏՔԸ

ԵԿԵՂԵՑԻ ՀԱԿՈԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ ԱՄԲՈՂՋԱ-
ՎԱՐ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՊԵՏՈՒԹԵԱՆՑ

Նախապէս սա էջերուն վրայ ծանօթացանք յետ-պատերազմեան յեղափոխական ամբողջավար Պետութեանց գաղափարաբանութեան, պետական իմաստափրութեան, բարոյականին, տնտեսուկան ու ընկերային անոնց աշխարհահայեացքին, և կրօնքի նկատմամբ ընդհանրապէս, և քրիստոնէութեան նկատմամբ, ի մասնաւորի, անոնց դիրքին։ Տեսանք թէ ինչպէս, ներկայի բոլոր յեղափոխական շարժութեալը, ուղղակի կամ անուղղակի կ'ազդէլն Եկեղեցոյ կեանքին, իրեւ կազմակերպութեան մը, որը իր կարգին ունի ի՛ր գաղափարաբանութիւնը, օրէնքը, ընկերային ու տընտեսական հարցերու մասնայտուկ ի՛ր տեսակէաները։

Ամբողջավար յեղափոխական շարժութեալը իշխանութեան զլուխ դալէն ասդին, Եկեղեցին ինքունք կը զգար անդունդի մը դիմաց որ կը բաժնէր իր գաղափարաբանութիւնը և ուղղութիւնը յեղափոխական ամբողջավար Պետութեանց գաղափարաբանութենէն։

Եկեղեցին առաջին օրէն իսկ լսեց ահաւոր այդ հարցերու մասին, և իր պատասխանը պատրաստեց դառն փորձութեանց ու ծանր տագնապներու ընդմէջէն։

Արդարեւ ունի^o Եկեղեցին տալիք պատասխան բոլոր այն հարցերուն, որոնք յանուն Ընկերվարութեան նոր կարգի մը կառուցման հաշուոյն կուզան իրեն, հիմերէն սարսելով իր տեսակէաներն ու աշխարհահայեացքը։ Եկեղեցին ունի^o միջոցներ, բաւարար ու ազգու, դիմագրելու համար իր գոյութեան և կեանքին սպառնացող ամբողջավար յեղափոխական Պետութեանց ուժին ու ազգեցութեան, և ի՞նչ են այդ միջոցները։

Այս կէտերը ճշգել պիտի ըլլայ նպա-

տակը յաջորդ էջերուն, ուր պիտի ջանանք մօտէն ծանօթանալ բոլոր այն միջոցներուն որոնցմով Եկեղեցին կարողացաւ ծառանալ իր գէմ սպառնացող պետական վտանգին, անոր իմաստափրութեան, կեանքի բացատրման անոր արդի կերպին, պատմութեան և Ընկերութեան անոր արդի հասկացման։

ԺԹ. դարու կէսերուն ապրող գերման աստուածաբան մը Richard Rothe կը հաւատար թէ յաջորդ դարուն աշխարհ հասունութեան և քրիստոնէացման այնպիսի բաւարար վիճակի մը պիտի հասնի որ Եկեղեցին պիտի դադրի այլևս գոյութիւն ունինալէ, անոր համար որ Պետութիւնը կատարելապէս քրիստոնեայ Պետութիւն մը պիտի ըլլայ։

Աւելի քան երեք աշխարհ հեռու է այսօր, արգարացնելէ այսպիսի լաւատեսութիւն մը Եկեղեցի և Պետութիւն, այսօր կ'երեխն իրարու հակագիր բեկոներու վրայ եւ յաւիտենական ընդդիմամարտութեան մէջ։ Պետականութեան գաղափարին ջատագովները ու տեսարանները այս զարը կը կոչեն գերազանցապէս Պետութեան դար, մինչ արդի քրիստոնէական մտածողութիւնը զայն կը կոչէ Եկեղեցւոյ դար։ Այս իրարու ներհակ երկու ձգտումներուն մէջն է մեծագոյն և վտանգաւոր լարումը մեր ժամանակին։ վասնզի անոր մէջն է յաւիտենականութեան և ժամանակին հանդիպման կէտը երկու բոլորովին տարրեր աշխարհներ, — որոնց զօրաւոր արտայայտութիւններն են Եկեղեցին ու Պետութիւնը, հոգեոր իշխանութիւնն ու աշխարհիկ իշխանութիւնը — պայքարի մէջ են այսօր, և չենք գիտեր թէ ո՞վ յաղթական դուրս պիտի զայ այս ահաւոր գաղափարական հակամարտութենէն։

Հարցը միևնոյն սուր հանգամանքը չունի հաւասարապէս բոլոր երկիրներուն համար, Երկիրներ կան, որոնք գոհացած են հարցին ժամանակաւոր եւ գործնական մէկ լուծումովը։ կան երկիրներ՝ միւս կողմէ ուր այդ լարումը ելեքտրականացուցած էր միջավայրը գեռ երէկ, ուր ահաւոր անիրաւութիւններ գործուեցան Եկեղեցին նկատմամբ։ Հին քաղաքական և Ընկերային ըմբռնումներու վրայ կառուցուած աշխարհ մը, արիւնի ու արցունքի մէջ խեղդուեցաւ, ստեղծուելու համար նոր

կարգը։ Ահաւոր դատաստան մը անցաւ կարծես Եկեղեցւոյ և ընկերութեան քրայէն։ այդ դատաստանը միւնոյն տահն Մանէ թէկեղն էր, զրուած արգի քաղաքակրթութեան պատերուն վրայ, բոլոր երկրիներու մէջ, բոլորին համար Եկեղեցւու քանդումը Խուսէիայէն մինչև Սպանիա և Մեքսիկա, կրօնքի նկատմամբ տածուած ահաւոր և սինիք անտարբերութիւնն ու յաճախ թշնամութիւնը՝ Ֆրանսայէն մինչև Ամերիկա, յանկարծական եւ համարձակ աճումը արգի հեթանոսութեան, այլուր, ժամանակակից մշակոյթի բոլոր կալուածներէն ներս, այս ամէնը առհասարակ կ'ապացուցանին թէ Եկեղեցւոյ դէմ եղածը յեղափոխական երեսոյթ մը չէ լոկ, այլ արդի ժամանակը յատկանչող, բովանդակ քրիստոնէութեան սպառնացող ախտավարակ հոգեբանութեան յայտնութենական մէկ նշանը։

Արդի քաղաքակրթութեան և համաշխարհային յեղափոխութեան հակա-քրիստոնէական ծրագիրը, տարտամ զաղափարաբանութիւն մը չէ լոկ, այլ գործադրութեան դրուած թանձրացեալ յատկազիծ մը որ քրիստոնէական ընդհանրականութիւնը (oecumenism) պարտութեան կ'ուզէ ժատնել տարածուն, փոխանցիկ, զասակարգալին պայքարի և ատելութեան ընդհանրականութեամբ, վերանցական երկինքի մը պատգամին տեղ գնելով նիւթապաշտաետարանի մը պատգամը։ Քրիստոնէութիւնը այժմ իր տոշեւ չունի պարզ քրիստոնէական անհատապաշտութիւն մը, զօրաւոր ազգայնականութիւն մը, տասուածաբանական սկզբանական մը, այլ մրցակից, թշնամի, աշխարհիկ ընդհանրականութիւն մը։

Իրաց այս վիճակին մէջ, ու ներկայ ընկերային այս տուեալներու լոյսին տակ, կրնա՞յ բան մը ընել Եկեղեցին, և ի՞նչ կրնայ ընել։

Ի յառաջազունէ, Եկեղեցին կրնայ դիմագրել, իր նկարագրին եւ կոչումին բերութով, ուեւէ ազատական-սահմանադրական և յեղափոխական-ընկերվարական Պետութեան մը գաղափարաբանութենէն հետեւղ վտանգին, երբ զիսակից և հաւասարիմ կը մնայ իր ծագման, իր պատզմին և աստուածային իր նախակներուն։ Երբ Եկեղեցին ինքզինք կը պատշաճեցնէ աշ-

խարհիկ իշխանական ձգտումներու, և կը հետապնդէ պետական քաղաքական նպատակներ, կը կորոնցնէ իր յատկանշական նկարագիրը։ Եկեղեցին պէտք չէ սնուցանի իր մեջ պետականութեան եւ աշխարհիկ իշխանութեան ձգտումներ։ Եկեղեցին պէտք չէ իշխէ երբեք ուեւէ ձեւ Պետութեան մը պէտութեան ու հրապութիչ փորձութիւնը. Կեսար թէ Քրիստոս. «Տուք զկայսերն կայսեր և զԱստուծոյն Աստուծոյ», այս է քրիստոնէական պետականութեան ըմբոնումը. հօն ուր Եկեղեցին չեղելով այս ուղիղ սկզբունքէն, որը իր բնութեան և նկարագրին համապատասխան ուղղութիւն մըն է, համարդութիւն մը կ'ուզէ ստեղծել հոգեսոր եւ աշխարհիկ իշխանութեան, Աստուծոյ եւ աշխարհին, Աւետարանի ու մշակոյթի, ողիի ու նիւթի միջև, կը կորսնցնէ զինքը բարացուցով ապահն համբօ որ իր իրական կենսագործ զօրութիւնը եղած է պատմութեան մէջ։

Եկեղեցւոյ պատմութեան մեծ շրջանները չեն անոնք երբ Եկեղեցին ապրած է խաղաղութեան ու բարզաւաճման մէջ, այլ այն ատենները, երբ Եկեղեցին թէկ աղքատ, հալածական, բայց հաւատարիմ իր ողիին ու նկարագրին, պահած է իր նիրքին ազատութիւնը, զոր ոչ մէկ Պետութիւն կրնայ այլապէս ապահովել իրեն։

ԺԹ. գարուն մանաւանդ, մեծազոյն փորձութիւնը ունեցաւ Եկեղեցին կղերապետութեան։ Որոշ հրաժարում մը, բաժանում մը, diastasis մը, պետական քաղաքական նպատակներէ, Եկեղեցւոյ համար պիտի նշանակէ վերակառուցման, վերիմացման և հոգեսոր ինքնազիտակցութեան շրջան մը. Եկեղեցին այս կերպով միայն կրնայ պաշտպանել իր զոյութիւնը, բոլոր ընկերային վերիմացումներու եւ զալիք քաղաքական պետական նորածեսութեանց դէմ. վասնզի Պետութիւնը գէպի երկիր կը նայի, մինչ Եկեղեցին գէպի երկինք կը քալէ։

Արդի ամբողջավար յեղափոխական Պետութեանց յարձակումներու դէմ Եկեղեցւոյ հակազգեցութիւնը և ինքնապաշտպանութիւնը տարբեր ձևեր առած է Ռուսիոյ, Գերմանիոյ և Իտալիոյ մէջ։ Եկեղեցւոյ հակազգեցութիւնը — թէկ աղքատ,

հալածական, ուրացուած — կարեօր մէկ երեսն է Եկեղեցւոյ մէջ արթնցող հոգեռը կհանքի վերածնունդին և Եկեղեցւոյ ինքնաշխակցութեան, որը յատկանշական է նոյնքան մէր օրերուն որքան յեզափոխաւկան երեսոյները: Եկեղեցին քանի որ կ'ապրի, կենդանի է, կը գործէ, կը նայ նաև պայքարիլ իր թշնամիներուն դէմ: Մյապիսի հակազդեցութեան մը արդիւնքն էր, Եկեղեցւոյ ինքնապաշտպանութեանը ֆրանսայի մէջ, ընդգէմ այն պայքարներուն, որոնցմով ջանք կ'ըլլայ Եկեղեցին ենթարկել Պետութեան:

Այժմ տեսնենք Եկեղեցւոյ հակազդեցութիւնը նախ Ֆրանսայի մէջ. Ֆրանսան նախ դասական օրինակը տուաւ արդի յեղափոխութեանց Եկեղեցին հալածելու կերպին ու մտայնութեան. նոյն Ֆրանսայի մէջն էր որ գարձեալ ի յայտ եկաւ Եկեղեցւոյ այսպիսի հակազդեցութեան օրինակ:

ԵԿԵՂԵՑԻՑ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹԻՒՆԸ ՖՐԱՆՍՈՅԻ ՄԵՋ

1905ին, պետական օրէնքով մը, Ֆրանսայի մէջ Եկեղեցին Պետութեանէն բաժանուած յայտարարուեցաւ. Կաթոլիկ Եկեղեցին այդ բաժանումը թշնամական ակտ նկատեց և բողոքեց: Արդի Ֆրանսայի իմացական, ընկերային, կրօնական, զրական պայքարները, սկիզբ առին 1898ին Dreyfusի հանրածանօթ գատով, երբ հաւատացեալ Ֆրանսան սուր վերցուց սկիզբիկ Ֆրանսայի դէմ: Բաղցը Ֆրանսան — la douce France — արգարութեան և մարզու իրաւանց պաշտպան Ֆրանսան, la France de l'espritն, զարմանքով նայեցաւ միւս Ֆրանսայի՝ քաղաքական կիրքերով պառակած, կուսակցամոլ, տէքատան և անհաւատ Ֆրանսայի երեսին: Այդ հարցին մէջ երեան եկան ֆրանսական մտքին ու հոգիին ներգոյ բոլոր բնեռացումները (polarité). Կիրքի և բանականութեան, հաւատքի ու անհաւատութեան, քրիստոնէութեան ու արդի հեղնող յարաբերականութեան, կաթոլիկ հաւատացեալ կամ անհաւատ հեղինակապաշտութեան, ընկերվարական արմատականներու ու ազատ խորհուներու հակադրոյթները (antinomieն). այդ պայքարը անիշխանութեան ու կարգի պայքարն էր: Բահաստեղ շառական մէջ առաջարկուեցաւ ակադեմիկոս Charles Péguy, Dreyfusի գատը կոչեց

սերունդի մը ողբերգութիւնը, ուր քրիստոնեայ, հրեայ և կաթոլիկ երեք mysticismeներ զիրար կը ներթափանցէին: Անկարելի է օտարի մը հասկնալ թէ ինչպէս քաղաքական խնդիր մը պայքարի առիթ եղաւ կրօնական ու մշտակութային զետնի վրայ բովանդակ սերունդի մը. բայց այս երեւոյթը իր բացատրութիւնը ունէր:

Ֆրանսական արգի զրականութիւնը քաղաքական ու ընկերային բանաձեռնութեան ուղեցոյց մըն է: Ֆրանսայի զրական մէծ գէմքերը, Barrès, Claudel, Suarès, Péguy, Rolland, Bainville, շատ որոշ ընկերային եւ քաղաքական ծրագիրներ յաջողցնելու աշխատեցան, գրականութեան միջոցաւ. արդ, զրական կամ իմաստասիրական նուրութիւն մը գիւրութեամբ արտայալութիւն կը գտնէր քաղաքական կուսակցութեան մը վործին մէջ, հոգ չէ թէ քանի մը շարթուան համար, երբ կուսակցութիւնը իշխանութեան զլուխ կուգար իրականացնելու համար զաղափարը:

Dreyfusի գատը 12 տարի տևեց: Երբ կիրքերը սպասելով հանդարտեցան և Սրմատականները իշխանութեան զլուխ անցան, յայտարարեցին թէ իրենք զիտեն Համբարեսութեան թշնամին: Արմատական ձափերը, Hippolyte Taineի դրապաշտ փելիսոփայութեամբ մէծ ցածրական թշնամին տեսան կղերականութեան, կաթոլիկ Եկեղեցւոյ և անոր շունչով կառավարուած գպրոցներուն մէջ: «Հանրապետութիւնը վտանգի մէջ էր» և անոր թշնամին կղերականութիւնն էր, Waldeck-Rousseau, Combe և Delcasséի շունչով մէծ ցածրական սերունդի աչքին: Փըրկելու համար Հանրապետութիւնը, Waldeck-Rousseau կրօնական ընկերակցութեանց եւ անոնց գպրոցական գործին վերաբերմամբ սեղմումի օրէնք մը հրատարակեց. իր յաջորդին՝ Combeի օրով, այդ օրէնքը թշնամութեան, հալածանքի օրէնք մը եղաւ, Ֆրանսայի մէջ կաթոլիկութիւնը ջնջելու որոշ ուղղութեամբ: Ասոր հետեւնքով Ֆրանսայի և Վատիկանի յարաբերութեանց խզումը անխուսափելի եղաւ. Պապին եւ նախագահին՝ Louebetի միջն նամակներ փոխանակուեցան, ինչ որ նարուէոն իր Concordatի «էական յօդուածովը» կրցած էր ընել, քանիզուեցաւ և մոռցուեցաւ ոկու-

րական վտանգին» առջեւ։ Հակա-կրօնական Combismeը շարունակուեցաւ Combeի անկումէն ալ յետոյ. Պետութիւնը վճռապէս իր կրօնական քաղաքականութեան մէջ հակա-կղեր ուղղութիւն մը որդեզրեց, եւ իր պայքարը բացարձակապաշտ կաթոլիկ կղերին դէմ եղաւ անողոք։ Երիտասարդ հանրապետութեան ուամկավար զիտակցութիւնը կը պայքարէր կաթոլիկ Եկեղեցւոյ բացարձակամէտ հեղինակապաշտութեան դէմ օխնչպէս մէկը որ կը պայքարի հեղեղի մը կամ գետի մը դէմ որ յորդելով ողողածէ իր ափերը և որ այժմ կը բռնագատուի կրկին մտնելու իր նախկին հունին մէջ։

Կառավարութիւնը կղերական վտանգը տեսաւ մաննաւորաբար դպրոցներու մէջ. կրօնական ընկերակցութեանց կրթական գործունէութիւնը սահմանափակուեցաւ, ազատ գաստիարակութեան հարցը գետին գտաւ. Պապը բողոքեց կարտինալ Rampollaի միջոցաւ, կրթական նոր օրէնքը նկատելով «հակառակ կաթոլիկ Եկեղեցւոյ կրօնական կրթական հաստութներ հիմնելու բացարձակ ու անկախ իրաւունքին. անարդար օրէնք մը որ պարկեցաւ քաղաքացիները զուրու կը ձգէ հանրային օրէնքէ, ոտնակոխ կ'ընէ Եկեղեցւոյ իրաւունքը և կը հակառակի բնական օրէնքի սկզբունքներուն»։ Waldeck-Rousseauի կառավարութիւնը պատասխանեց թէ օրէնքը միջամուխ չըլլար Եկեղեցւոյ ներքին կեանքին և ազատութեան, այլ կը սահմանէ արտաքին աշխարհի հետ Եկեղեցւոյ յարաբերութիւնները. Վատիկան, իր պատասխան նամակին մէջ ցաւ յայտնեց թէ «ազատութեան եւ վեհանձնութեան հայրենիքը»՝ Ֆրանսան, այսպիսի ծանր հարուած մը կուտայ բարեպաշտ մարդոց զգացումներուն որոնք միայն Աստուծոյ նկատմամբ իրենց պարտականութիւնները կը կատարեն։ Պապը իր նամակին մէջ յատակօրէն կը զրէր կառավարութեան թափուն նպատակներու մասին. «կառավարութիւնը կ'աշխատի ոչ միայն յառաջ բերել Եկեղեցւոյ և Պետութեան կատարեալ բաժանում մը, այլ նաև կ'աշխատի Ֆրանսան օտարացնել քրիստոնէութենէն, որը անցեալի մէջ, գարերով իր փառքը եղած է»։ 1904 Յուլիս 7ին, կառավարութիւնը վերջ տուաւ պապական նուիրակի պաշտօնին և հրատարակեց «Loi relative à la suppression

de l'enseignement congriganiste»ը որը վերջ դրաւ կրօնական ընկերակցութեանց կրթական գործին։ Դեկտ. 28ին հրատարակուած օրէնքը մը աշխարհականացուց թաղմանական արարողութիւնները որը առաջնորդեց 1905ի Loi relative à la séparation des églises et de l'état, Briandի, Pressenséի, Grosjeanի գլխաւորութեամբ։

Օրէնքը գրուած էր. գժուար էր զայն գործադրելը. Վատիկան անդրդուելի մեաց և չենթարկուեցաւ օրէնքի ոչ մէկ տրամադրութեան, ան նախընտրեց զոհել Եկեղեցւոյ բավանդակ ստացուածքը, Եկեղեցւոյ միութեան սիրոյն, ու տեղի չտալ. 1906 Փետրուարին չըջարերականներ հրապարակ հանեց և Եկեղեցւոյ ու Պետութեան բաժանման օրէնքը կոչեց ամեծազոյն անարդարութիւնը Աստուծոյ, կաթոլիկ Եկեղեցին և կաթոլիկ հոգիներուն դէմ գործուածու։ Օրէնքը կը բռնաբարէր ամուսնութեան սրբութիւնը, կրօնական գաստիարակութեան ոգին և քրիստոնէական կրօնքի սկզբունքները։

Այս բողոքին բովանդակ դառնութիւնը դրուած էր լնդդէմ այն ճիգին ու փորձին Պետութեան, որ կը միտէր Եկեղեցական նուիրապետութեան տեղ գնել ուամկավար աշխարհիկ սկզբունքներ. կաթոլիկ Եկեղեցւոյ կառավարութիւնն ու վարչութիւնը կարելի չէր տալ աշխարհականներու ձեռքը. օրէնքը նկատուեցաւ ուղղակի թշնամութեան և անիրաւ ատելութեան ակտ մը. այս յայտարարութիւնները յուղեցին բովանդակ կաթոլիկ աշխարհը. Ֆրանսայի եպիսկոպոսութիւնը չըջարերականներ դրբեց թեմերու քահանաներուն ուր նուիրապետութեան աստուծային նկարագիրը կը ջատագովուէր իբր հիմք Եկեղեցւոյ. Պապը արգիլեց ուամկավար սկզբունքներով կրօնական ընկերակցութեանց կազմումը եւ նախամեծար նկատեց Եկեղեցական բոլոր կալուածներու կորուստը. Պետութեան հետ ուեէ հաոկացողութենէ. արգիլուեցաւ կաթոլիկ հաւատացեալներու զնել Եկեղեցւոյ գրաւուած կալուածները։

Կառավարութիւնը յետոյ միայն անդրագարձաւ թէ գրուած օրէնքը համոզումէ ու բանականութենէ չէր թելադրուած, այլ կիրքէ և ատելութենէ. Briand, Clemenceau, Poincaré իզուր աշխատեցան սիրաշահիւ

կաթոլիկները։ Կրօնական պատերազմի մը սպառնալիքին առջե գտաւ ինքինք կառավարութիւնը երբ գործադրելու ելաւ այդ օրէնքը։ Բանութիւն, արիւնահեղութիւն, յիշափոխութիւն ծաղեցաւ երբ կառավարութիւնը ուղեց ցուցակադրել Եկեղեցւոյ ստացուած քնները։ Կրօնական զիտակցութիւն մը արթնցաւ հաւատացեալներու մէջ, եւ կառավարութիւնը հասկցաւ թէ ոգիի ուժը և իրական հաւատքը աւելի գօրաւոր են քան օրինական բոլոր տրամադրութիւնները։ Կառավարութիւնը առաջքը առնելու համար աւելի զառն ընդհարութերու, հրաժարեցաւ իր կեցուածքէն։ Briand, Clemenceau, Poincaré նահանջեցին։ Clemenceau այս առթիւ Հանրի Դ. ի նշանաւոր խօսքը վերցիւցուց։ «Բարիզը կ'արգէ՛ պատարագ մը» — Paris vant bien une messe — մատնանշելով միենոյն ատեն թէ ծաղկամաններու և կանթեղներու շատութիւնը չարժեր մարդկային կեանքերը։ Clemenceau Եկեղեցւոյ և Պետութեան պայքարին մէջ այս փորձառութիւնը ունեցաւ թէ «Հանրապետութեան մաքում» ը ներգաշնակուած էր «կարգի մոնիմում»ի հետ։ Ֆրանսական մշակութայն պայքարը (kulturkampf), Եկեղեցւոյ և Պետութեան միջև վերջացաւ կառավարութեան տեսակետի պարտութեամբ, ինչպէս եղած էր Գերման Եկեղեցւոյ պարագան Պիլցարքի օրով։

Եկեղեցին իր իրաւունքները պաշտպանելու անգրգուելիութիւնը անվիճելի բարոյական յաղթանակ մը ապահովից իրեն Պետութեան վրայ, որը հրաժարեցաւ հակա-կերական իր Combismeն, մանաւանդ երբ 1914-1918 պատերազմի օրերուն առանց սակարգութեան իրենց կեանքերը տուին հայրենիքին համար կաթոլիկ ու բողոքական ֆրանսացիները (*). Հաւասարապէս։

(*) Պէտք է ըսել թէ ֆրանսական բողոքականութիւնը 1905ի Եկեղեցւոյ և Պետութեան բաժանման օրէնքը ընդունեցաւ առանց բողոքի բողոքականութիւնը զարերով ֆրանսայի մէջ հալածուած կրօնական փոքրամասնութիւն մըն էր, որ բաժանման այդ օրէնքի մէջ տեսաւ կրօնական իր ազատութեան հնարաւորութիւնը, և ախսատեցաւ ստեղծել ազատ աղքային Եկեղեցին մը բողոքական աստուածաբանութեամբ, իրարու միացնել ջանալով կրօնական զանազան շերտաւորութերը։ այդ ճիզվ ձախողեցաւ, վասն զի աստուածաբանական տարրերութիւնները աւելի էական նկատուեցան քան աղղայնական Եկեղեցւոյ մը կազմումը։

Եկեղեցւոյ և Պետութեան բաժանման առաջին ու թիրիք օրէնքը կը ջանար աշխարհականացնել Եկեղեցին, վերածելով զայն աշխարհիկ ընկերային կազմակերպութեան մը։ Պետութիւնը պաշտամունքի պիտուծն զեղջելով թէւ սահմանափակից հարստութիւնը, ուժը և քաղաքական հեղինակութիւնը կաթոլիկ Եկեղեցւոյ մասնաւորաբար, բայց ետ տուաւ անոր իր հագիկան անկախութիւնը։

Այս սկզբունքները ամբողջովին ներգաշնակ են արզի մտայնութեան զարգացման հետ, անոնք արդիւնք են կրօնական անտարրերականութեան զաղափարականի մը, հակա-լղեր մտայնութեան մը և սկեպատականութեան։ Ու այս ամենուն մէջէն յաղթական ելաւ Եկեղեցին։ այդ յաղթահակը զանազան պատճառներու հետեանք էր։ հանրային կարծիքը փոխուած էր, Combismeը իր ժողովրդականութիւնը կորուցնցուցած էր, թէև աշխարհականացումն ու պետականացումը շարունակուեցան։ 1914-1918ի պատերազմը յառաջ բերաւ բովանդակ Ֆրանսայի սրբազն միութիւնը։

— union sacrée — կրօնական շունչ մը բարձրացաւ գրականութեան մէջ։ Péguy, Bourget, Bordeaux, Claudel, կղերականութիւնը ցոյց տուաւ հաւատարմութիւնը իր կոչումին և մեծերուն, անձնական զնոնդութեան գերազոյն բոպէին իսկ, Եկեղեցւոյ կողմէ իր բոլոր ստացուած քներուն լքումը հերսուական ակտ մը նկատուեցաւ որ տպաւորեց բովանդակ ֆրանսան։ զրկանքը բաժինն էր ամենուն։ կառավարութիւնը նորէն ու նորէն փորձեր ըրաւ սիրաշահելու կաթոլիկները, Վատիկան, իր անդրգուելիութեամբ և ոգեկան սկզբունքներու պաշտպանութեամբ, ապացուցած թէ ոգին աւելի բարձր է ու ներշնչող քան քաղաքական կուսակցութեան մը պատեհապաչտութիւնը։ Պետութիւնը չէր կրնար սպասել։ Եկեղեցին կը սպասէ՛ր, վասնզի մին երկրաւոր է ու փոփոխական, մինչ միւսը՝ յաւիտեական, ըստ մեր հաւատքին։

(Ծարուանակէլ)

ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԴԱՂԵՏ

ԼԵԶՈՒԱԿԱՆ ՀԱՐՑԸ ՍՈՒՐԵՈՅ ՄԷՋ ԵՒ ՀԱՅԵՐԷՆԻ ԱՊԱԳԱՆ

Սուրբոյ և Լիքանանի մէջ տեղական լեզուներու հարցը կնճռու հանգամանք մը չունի, ինչպէս չունի ան արարական և արարախոս գրեթէ, միւս երկիրներու մէջ ալ:

Արարերէնը այս երկիրներու բնակչութեան ձնչիչ մէծամասնութեան լեզուն է՝ խումամին թէ քրիստոնէին, և հոն չկայ լեզուներու այն բազմազանութիւնը, որ կար, օրինակի համար, թուրքիոյ մէջ: Առընթեր այդ երկիրն պաշտօնական թուրքերէնին, որ թուրք ժողովրդեան մայրենի լեզուն էր, բնակակից միւս ժողովուրդները (մեր խօսքը եւրոպացիներու եւ եւրոպական լեզուներու մասին չէ), ինչպէս Հայերը, Յոյները, Արաբները, Քիւրտերը, Լազերը, Զէրքէզները, Ասորիները ևայլն, կը խօսէին, իւրաքանչիւրը, երկիրն պաշտօնականէն զատ, իրենց ուրոյն լեզուով, ինչ որ կը հարկադրէր զիրենք իրենց լեզուէն տարբեր ուրիշ քանի մը լեզուներ ևս սորվիլ:

Սուրբիա եւ Լիքանան բնակչութեան տեսակէտով աւելի զտուած, ըսինք արդէն թէ՝ չունին լեզուական բազմազանութիւններ և անոնց անրաժան դժուարութիւններ:

Եթէ չհաշուենք եկուոր հայերը, ու մաս մը քիւրտեր և չէրքէզներ, տեղացի միւս բոլոր ժողովուրդները և հասարակութիւնները կը խօսին որպէս մայրենի բարբառ, միայն մէկ լեզու — արաբերէնը:

Արարերէն կը խօսին իսլամ Արաբները, Տիւրզիները և Ալէվիները. ինչպէս որ արարերէն կը խօսին տեղական քրիստոնեայ համայնքներէն Մարոնիները, Սիւրեանիները և կաթոլիկ կամ օրթոսոփս Յոյները՝ միութեան կապ ունենալով այդ լեզուն:

Ահա՛, նոյնպէս, թէ ինչո՞ւ այս երկրին մէջ տեսակ մը խորթ երեսոյթ կը ներկայացնէ մերայիններէն մէկ մասին (միւս մասը դժբախտաբար թրքախոս ըլլալուն) հայերէն խօսիլը, որպէս անսովոր բան մը....:

Կայ սակայն երեսոյթ մը ևս, թէեւ նուազ զարմանալի, բայց ոչ պակաս շահագրգուական:

Այն է թէ՝ ներկայիս, Լիքանանի կառեկոր կեդրոններուն մէջ, զրեթէ արարերէնին համահաւասար զործածութեան մէջ է, կամ ըլլալու վրայ է, նաև Թրանսներէնը: Ու ասիկա ոչ թէ միայն անոր համար որ այս երկիրը նախորդ ընդհանուր պատերազմէն եաք, Փրանսական հոգատարութեան ենթական հոգատարութիւնը՝ հոգատարութենէն ալ առաջ, Փրանսական ազգեցութեան ենթակայ, գերազանցօրէն տոգորուած և ներշնչուած էին Փրանսական մշակոյթով:

Կը տեսնէք, արգարե, ամենուրեք, մանաւանդ նորահասները — իգական սեռէ թէ արական, տուներու մէջ թէ փողոցներ — որոնք Փրանսսերէնով կ'արտայալուին՝ ոչ միայն օտարներու, այլ իրարու մէջ. ըլլայ իսկ երբեմն կիսկատար և խանա արաբերէնով մը, մեր թրքախոս «հայոցտոններու խալպ պէտիիլ» եւրոպութիւրիի պէս:

Այդ է կարգախոսը:

Եթէ նկատի ունենանք որ Փրանսայի հոգատարութենէն շատ առաջ, Լիքանանի դպրոցներուն զրեթէ ամբողջութիւնը ֆրանսախոս լատին միսիոններուն ձեռքն էր, և այժմ իսկ ըլլայ անոնց, ըլլայ պետական թէ տեղական բոլոր վարժարանաց մէջ, Փրանսսերէնի ուսուցումը պարտաւորիչ է՝ առանց բնագատութեան, կրնանք եղրակացնել թէ՝ եթէ այս ուղղութեամբ շարունակուելու ըլլայ, եւ ուեւ պատճառաւ չգաղրի, կէս գար չանցած Լիքանանի տեղական լեզուն պիտի ըլլայ Փրանսսերէնը, և արաբերէնը պիտի ըլլայ այն, ինչ որ է այժմ Փրանսսերէնը:

Արդարե, ոչ մէկը տեղական քրիստոնեայ համայնքներէն — խառնուրդ մը այլազան ցեղերու և ազգութեանց՝ առաւելապէս խաչակրացներէն եւրոպացիներէ, յոյներէ, հայերէ ևայլն — հաստատ կապերով կապուած է բուն արաբներուն հետո: Եթէ արաբերէնը եղած է ամէնուն ալ զործածական լեզուն, բայց չէ ան ազգային, տրուած ըլլալով, ինչպէս ըսինք, այդ արաբ» յորջորջուածներուն այլազանութիւնը, կրօնքը, ձգտումները, մշակոյթը և տոհմային տարբերութիւնները:

Արաբերէն լեզուն, ընդհակառակն,

պիտի մնայ և զարգանայ առաւելապէս Առւրիոյ մէջ, ուր իոլամ արար տարրը թուական գերազանցութիւն ունի և որուն համար այդ լեզուն՝ եթէ ոչ զայն խօսողանքու ցեղային-ազգայնական, գէթ կրօնական նուրիականութիւն մը կը ներկայացնէ:

Եւ յիսոյ, հետզհետէ չեշտուող ձըգտումը որ կը տեսնուի այժմ բոլոր խլամ արտր և արաբախօս ցեղերու մերձեցման տեսակէտով — քաղաքական թէ անտեսական ու մշտելոյթի — հզօր պատճառ մընէ որ արաբերէնը, նման երկիրներու մէջ ունենայ իր առաւելագոյն զարգացումը, գլխաւոր օրբանը ունենալով երկու կեդրոններ — եղիպտոսը, որ անհերքելիօրէն խլամ արտր երկիրներուն զլուխը կը զբանուի իր զարգացումովը և ազգեցութեամբը, ու Սուրբան, իր մայրաքալաքը Դաշտակոսով:

Գահիրէի Ալ-Ազհարին զուգընթաց Դամասկոսի խլամական համալսարանը զըլիսաւոր առանցքը կը մնան համ-արաբական այդ չարժումին, ուր որքան մշտելոյթին, նոյնքան ալ իր կրօնական, ցեղային եւ քաղաքական բնոյթովը պիտի ունենայ իր աչքառու ազգեցիկ գերը արեւելքի նորազարթ այդ ժողովուրդներուն մէջ:

Ուրեմն, եթէ Սուրբիոյ մէջ արաբերէնը սահմանուած է մնալու և զարգանալու, կիրանանի մէջ, ան, եթէ չհաշուենք քաղաքական անակնկալներ, ընդհակառակին, կը թուի թէ՝ սահմանուած է իր տեղը տալու ֆրանսերէնին:

Ներկայիս, տեղացի քրիստոնեայ համայնքներուն կապը արաբներուն հետ արաբերէնէն զատ ուրիշ բան չէ: Իրենց ազգային-կրօնական ձգտումները, իրարու հանդէպ յաճախ կը յայտաբերէն խորունկ տարբերութիւններ, չըսելու համար տարակարծութիւններ, որոնք պիտի կրնային ուր հանգամանք մը առնել, առանց ներկայութեանը և ազգու միջամտութեանը հոգատարին:

Առանք ընդհանուր երեսութներ են լեզուական հարցին: Բայց այս զօրաւոր հասանքներուն մէջ ի՞նչ ըլլալու սահմանուած է հայերէնը: Ահա՛, հարցում մը մեզ չահպրգուզ, որ կ'արժէ մօտէն քննիլ:

Տարակոյս չկայ թէ՝ Սուրբիոյ և կիրանանի քրիստոնեայ համայնքներուն մէջ

շայնէ, առաւելապէս, և զրեթէ մինակը, որ իր մայրենի լեզուին հետ ունի միանդայն իր ազգային որոշ ձգտումը, ուղղութիւնը և իտէալը, որոնք, ցարդ, տեսակ մը արգելակներ եղած են կարգ մը օտար շրջանակներու ցանկացած ձուլումի ջանքերուն իրականացման:

Հայութիւնը, այս երկիրներու մէջ, որքան տեսն որ պահէ իր լեզուական, մշակութային ու կրօնական ինքնայատուկ հանգամանքը, և Հայաստանեաց Եկեղեցին կարողանայ արժանաւորապէս հովուել իր հօտը, և եթէ միւս հայ յարանուանութիւնները, նոյնպէս, շարունակեն համաչափ ուժութեանց և տոհմային արժէքներուն, շատ երկիրդ պիտի չունենանք ձուլումի, ուժացումի և այլասերման:

Բայց ո՞րքան տաեն:

Այդ տեսակէտէն, սակայն, ինչ որ յաւալի է նկատել, սա է թէ՝ մերայնոց քառորդ գարու մը այս երկիրներու մէջ բնակութիւնն իսկ կարելի չէ զարձուցած մոռցընելու ոչ միայն թրքախօսութիւնը, այլ և թուլցնելու այդ լեզուին հանդէպ իրենց հակումը:

Եթէ Հայը այս քսան և հինգ տարիներու ընթացքին կրցած չէ գեռ, ուզուածին պէս, տիրապետել երկրին մէջ խօսուած լեզուին, և այն չափովը, որ անթուրքիոյ մէջ տիրապետած էր թրքերէնին, սակայն այդքան տաեն թուրքիայէն հեռու գտնուիլը, գէթ, բաւական պէտք է ըլլար անոր՝ վերատիրապետելու իր ազգային լեզուին:

Յատկանշական չէ^o յամառութիւնը, որով տոհմային ոգւոյն, աւանդութեանց, արժէքներուն և իտէալին սերտիւ կապուած Հայը, չէ ուզած, չէ ձգտած, հակառակ դպրոցներու միջոցաւ տարուած ջանքերուն, հայերէն սորվիլ, երբ, տարօրինակ երկոյթ, ան շատերուն հասկնալի է և շատեր կրնան զէլ ազէկ խօսիլ:

Կը տեսնէք արգարե որ հայ մասնաւոր և ընտանեկան հաւաքոյթներու մէջ, խօսակցութիւնները յաճախ կը սկսին հայերէն, բայց քանի մը վայրկեան չանցած, չար հրաշքով մը, և զրեթէ անհշարելիորէն ու անզիտակացարար, ան կը գտնայ թուրքերէնի:

Ինչէ՞ն այս խորշանքը մեր հայրենի լեզուին հանդէպ:

Եւ որովհետեւ այս երկիրներ մնացող հայր, անխուսափելիօրէն ստիպուած է — և պէտք ալ է — հետզհետէ սորվիլ, եւ աղէկ սորվիլ, արաբերէն և նոյնիսի անոր համլնթաց ֆրանսերէնը կամ անգլիերէնը, եթէ մինչ այն տեղաւորուած հայութիւնը չժողութքախօսութիւնը և յամառի փարած մնալ անոր՝ անգոսնելով և անտեսելով իրինը, վախճանը ցաւալի պիտի չըլլա՞յ:

Չէ՞ք կարծեր նաև, որ ժամանակի ընթացքին, առանց մեր ուզելուն և զբեթէ աննշմար, Հայլ՝ Սուրբիոյ մէջ, ինչպէս ըրած էր Թուրքիոյ մէջ, պիտի իւրացնէ արաբերէնը, իսկ լիբանանի մէջ՝ ֆրանսերէնը և արաբերէնը:

Ինականարար օտար լեզուներու վարժը էր որ մեզ պիտի մտահոգէր: Ընդհակառակն Այլ անոնցմէ առաջ, և նախընտրաբար, հայերէն չսորվիլ և չխօսիլ:

Ազգային վերջին շրջաններու պատմութեան ծանօթները զիտեն պատճառը թէ՝ ինչո՞ւ Թուրքիոյ արևելեան նահանգները կամ Թրքահայաստանէն դուրս եղող արևմտեան Փոքր Ասիոյ և Կիլիկիոյ հայերը ակամայ ստիպուեցան թուրքերէն խօսիլ: Այդ պատճառները չկան Սուրբիոյ և Լիբանանի մէջ, և հետեւաբար, այդ տեսակէտով ոչ մէկ չքմեղանք, իբր արդարացում, պիտի կրնար մէջբերուիլ:

Եթէ, նաև, ըսուի թէ՝ հիներն է որ չեն կրնար այլես փոխել նախկին սովորութիւննին (զի դժբախտաբար, թրքախօսութիւնը ոմանց հայերէն չգիտնալէն զատ, ուրիշներու մօտ ունակութիւն մը դարձած է), ատիկա ևս համոզիչ արդարացում մը չէ: Թառորդ դարը սերունդ մը ըսել է, և անհաւատալի է որ այդ ժամանակամիջոցին մէջ մինչք չկրնայինք իւրացնել մեր լեզուն, եթէ կամք և փափաք ունենալինք, և եթէ կարգ մը ուրիշ պատճառներ ալ, որոց խոր մանելը մեզի հեռուներ պիտի տանէր, չմղէին հայերը պահելու թրքախօսութեան սովորութիւնը:

Այսպէս, եթէ կան — և կան — անչուշտ պատճառներ, որոնք սակայն, բաւական զօրաւոր ըլլալու չէին եւ չեն, ջախջախելու աղդային կամքը, որպէսզի քիննուին ատոնք և չխորհուի ազդու

գործնական գարմանք մեր ոոկեղինիկ բարբառու վերակենդանացնելու համար:

Էականին մէջ խնդիրը կապ ունի մեր աղգային գոյութեան հետ:

Անհերքելի իրողութիւն մըն է թէ՝ եթէ այս երկիրներուն մէջ մեր վարժարանները, հակառակ եղած զոհողութիւններուն, յետագէմ կը մնան, և ուսուցչութեան կողմէ հայերէնի պարտազիր ուսուցումը մասամբ մը ապարդիւն կը գառնայ, պատճառը այն է որ գպրոցի սեմէն դուրս, փողոցը եւ մանաւանդ տունն ու ընտանիքը կը քանչեն գպրոցին գործը: Նման բազմաթիւ ընտանիքներու մէջ հայախօսութիւնը անհրաժեշտութիւն մը նկատուած չէ՝ այնպիս և այնքան, որպէս գործի և շահու մեսակէտէն՝ արաբերէնը կամ ֆրանսերէնը: Իսկ թուրքերէնը, այդպիսիներուն համար, իբրև տան կամ ընտանեկան լեզու լիուլի կը գոհացնէ զիրենք:

Ահա՛ թէ ինչո՞ւ, նոյնպէս, մեր նախակրթարանները հակառակ ուսուցչիչներու անձնազոհ աշխատութեանց, նախանձելի վիճակ մը չունին և ակնկալուած արդիւնքը տալէ հեռի են:

Մեղաւորը աշակերտութիւնը չէ:

Ազգային վարժարանաց դասանիւթերու զլիսաւոր դասազիրքերը, որոնք հայերէն են, անհասկնալի կը մնան անոնց: Անոնց համար, իբենց, սանկ, «մայրենի» կոչուելիք լեզուն, օտար միւս լեզուն է: Հետեւաբար ի՞նչպէս կ'ուզէք որ հայերէն չգիտցող աշակերտներէն պահանջուի որ կարող ըլլան կանոնաւորապէս հետեւի իրենց դասազիրքերուն և ուսուցչաց դասաւանդութիւններուն:

Ուրեմն, կը հետեւցուի թէ՝ աղգովին և անխտիր արտակարգ ճիգ մը կարեսը է Մեսրոպեան բարբառը վերահաստատելու համար՝ բնականաբար առանց յուսալքուելու, առանց տկարանալու թրքախօսներու մատայնութեան դէմ պայքարին մէջ: Այլապէս, անհոգ կենալուն հետեւանքով՝ վերջնէ որ յուսահատական պիտի գտոնայ . . . :

Քանի որ հարցը լեզուներու մասին է, նկատողութեան առնենք ուրիշ պարագայ մըն ալ, նոյնպէս կարեսը:

Այս երկիրներու մէջ ոչ զանցառելի թիւով մը հայեր հաստատուած, ունին նաև իրենց աղգային-եկեղեցական հաստատու-

թիւններ — կիլիկեան Անթիլիասի կաթողիկոսութիւնը, Հայ-Կաթողիկէ պատրիարքութիւնը և Հայ-Աւետարանական խորհուրդները, իրենց թեմերով, հետեւարար, պէտք կ'ըլլայ նոյնպէս որ մելայինք, որպէս այլես տեղացի տարր մը, յարմարին պայմանաց տեղւոյն, ուր մեր ազգային իշխանութիւններն ալ, ժողովրդեան պէս, սահմանուած են մեալ և գործել:

Ժողովուրդը սկսած է արդէն, փոքրիկներէն սկսելով, վարժուիլ արաբերէնի, հոգ չէ թէ ան չըլլայ բուն գրական արաբերէնը: Դպրոցներու մէջ հետզհետէ ուժ կը տրուի անոր ուսուցման: Կառավարութիւնը, ըլլայ Սուրբիոյ թէ Լիքանանի մէջ, շատ մը գպրոցներու համար տրամադրած է արաբերէնի ուսուցիչներ: Սրդէն կը սորվին ֆրանսերէնը և նոյնիսկ, ներկայ պատերազմին հետեւանքով, անզլիկները: Սակայն մեր ազգային իշխանութիւնները, առաւելապէս եւ մասնաւորապէս Հայաստանից եկեղեցին պատկանող, այդ տեսակէտով կը գտնուեն ոչ նպաստաւոր և ներկայանալի զիրքի մը մէջ:

Կանոնաւորապէս օտար լեզուներ զիտցողները շա'տ քիչ են:

Հայ-Աւետարանական պատուելիները, եթէ նոյնիսկ նուազ հակամէտ մեր մայրենի լեզուին, զիտեն սակայն թուրքերէնի չափ և թերես անկէ ա'լ աւելի, անզլիկներն, որ վիրջապէս շատ կարենոր և տարածուած լեզու մըն է, գործի և արտաքին յարաբերութեանց տեսակէտով:

Հայ-Կաթողիկէ հոգեւորականները, իրենց դաւանութեան բերումով իսկ լաւ ֆրանսախօս և լատինապէտներ (ինչպէս որ Մխիթարեաններէն մէկ մասն ալ խտագէտ, և միւսը՝ գերմանապէտ է), այս երկիրներու բարձր գասակարգերուն և տեղական ու հոգանաւոր շրջաններուն մէջ աւելի ի զիճակի են պատուաւորապէս ներկայանալու, խօսելու և լսուելու քան մեծամասն հայութեան զլուխ գտնուող մեր հոգեւորականները: Անզիտակ կամ կէս զիտակ այդ լեզուներուն (բացառութիւններէ դուրս), անոնք ակամայ նուազ շփման մէջ են շրջապատին հետ, որուն տեսակ մը օտար և անհաղորդ կը մնան, և կամ շատ անգամ ալ, ստիպուած, կ'ենթարկուին թերի զիտցող կամ անխիղճ թարգմաններու . . . :

Հայ-Կաթողիկներուն մէջ, տեղացի կաթողիկէ շրջանակներուն հետ իրենց մօտիկ շփմանվը, կան նոյնիսկ այնպիսիններ ալ, որոնք վերոյիշեալ միջազգային լեզուներէն դատ վարժ են նաև արաբերէնի:

Եւ ասոնք խոչոր առաւելութիւններ են: Եթէ մենք չենք կրնար միշտ մեր ամենատարրական պահանջները լսելի ընել և ընդունել տալ, պատճառներէն մէկն ալ յարաբերութեանց այդ ուղղակի միջոցներէն գուրկ լլաւնիս է:

Ասոր համար է նոյնպէս, որ մենք մեր վարիչներով միասին, այս երկիրներուն մէջ, ինչպէս լսինք, կ'ապրինք տեսակ մը կրպիացած և մեկուսի, ինչ որ չի նպաստեր զրացիական բարւոք իրերահասկացողութեանց, և պետական շրջանակներու հետ աւելի սերտ և լաւագոյն յարաբերութիւններու:

Ասոնց գարմանումն ալ անհրաժեշտ է՝ օգտակար պահանջ մը, քանի որ, զէթ առայժմ — և դեռ ո՛րքան ատեն, չենք գիտեր — ստիպուած ենք ապրիլ անոնց մէջ և անոնց հետ:

Ուրեմն, լեզուական հարցն ալ, իր բոլոր կողմերով և երևոյթներով, պէտք է մօտէն շահազրգուէ միզ ազգովին՝ թէ՛ մէկ կողմէն մեր մայրենի լեզուն չկորսնցնելու, իւրացնելու և զրացացնելու զուտ հայեցի տեսակէտով, և թէ՛ միւս կողմէն, այս երկիրներու մէջ մեր արժանայարգ զիրքը, մէկէ աւելի պատճառներով, կարենալ բարելաւելու և պահելու համար:

Թիվուր

Միթ. ՆԱԹԱՆԵԱՆ



ՊԱՏՄԱԳԻՏԱԿԱՆ

ՓՐՈՒԹ. Ն. ԱԴՈՆՅ

Բ

Հանրային դատաստանը թէ Ագոնց մեր պատմութեան ամբողջական հասկացողութիւնը և անոր գերկառուցման կարողութիւնը ունի, ծնունդ է իր զործերուն մէջ երեան եկած համադրող հզօր բնազդներուն. միւս կողմէն իրողութիւն է որ իր բոլոր աշխատանքները ունին մասնագիտական նկարագիր. Ասով հայ պատմութեան և բանասիրութեան մէջ անիկա մեզի կ'երեի նմանը չունեցող հանգամանքներու հանգէսով մը, իր անհատականութիւնը բնորոշող, և պատմութիւնն ու բանասիրութիւնը ըմբռնելու կերպին մէջ երեան բերած կարելութիւններու չքեզ խոստումներով. Զենք արհամարհեր զիտնալը, ինչպէս չենք գերզնահատեր ստեղծելը. բայց համոզուած ենք որ այս երկու իմացական զործունելութեանց ներդաշնակ միախառնումնիմ է որ կը կառուցուին գարագուխ կագմող, աշխարհայեացք փոխող ցեղային լիշտատակարանները: Եթէ երբեք ճակատամարտ մը երբեմ ճակատագիր մը կը գնոէ, արուեստի գործ մը, զիտական համադրութիւն մը շատ անգամ հզօր ազգակներ են մշակոյթները մասնաւորող, նորոգող, կերպագրող:

Մեր համարողները յաճախ երազատեսներ են և կ'աշխատին իրողութեանց վերեւ, ոչ թէ ներսը. յեր մասնագէտները որոշ երակներու պեղիչ՝ նոյնիսկ խորացող, բայց զուրկ են կարծես ամբողջը ընդգրկելու, համայնապատկերին տիրելու ոյժէն:

Եթէ Զամէհանի և Պաֆըրճեանի նկատմամբ չուզենք բծախնդիր ըլլալ, անոնց գործը նկատելով զասական ըմբռնումներու և օրէնքներու համաձայն աշխատուած, եւ հաւատարիմ՝ զիրենք շինող միջավայրի ըմբռնումներուն, չենք կրնար չզարմանալ 1890էն վերջ հրատարակուած Հ. Զաղըճեանի, Պալասանեանի և նմաններու պատմական դասագիրքերուն, երբ հայոց պատմութեան քննական մշակումը զիւրացնող արձանագրական, զրամագիտական, բանա-

սիրական, աշխարհախօսական և լիզուարանական արդի յաճախեալ տեսութիւնները ու յայտնութիւնները արգէն սկսած էին շրջարերութեան մտնել, կազմելով խոչընորոյթը նման ուսումներու և կրթանքներու:

Զենք խօսիր տակաւին լընորմանի, Մասրէցի և Մոմբընի արեելիան հին աղպերու եւ հոռվէական պատմութենէն որոնք յարդարած էին արգէն գետինը պատմութենէն սպասելի մեծագոյն բարիքներու աղատազբելով զայն արձանագրութեանց առմարի մը անփառունակ զերէն, ինչպէս ազգասիրական ճառերու եւ բարոյական քարոզներու հոեասորական սիրելի բեմի մը մանկունակ փառաքէն: Դուրեանի պատմական արտայայտութիւններն անզամ՝ հակառակ իր կենսագրի հիացական զրուատիքներուն, երեսյթները ընդհանրացնելու, իրուգութիւններէն տեսութեանց բարձրանալու և մանրամատնութիւններէն օրէնքներու ելեւելու եղանակէն զուրկ են խոչըն չափերով, պարագան որուն սպասարկած էն. Ագոնց իր բոլոր աշխատանքներուն մէջ:

«Քաղաքական հոսանքներ հին Հայաստանում» (Հայրենիք Ամսագիր, 1927) ուսումնականիրութեան մէջ, Ազոնց, անհաշար և խոհուն կշռանքով մը, մերժելու աստիճան կը մեղմէ մեղադրանքները՝ վերագրուած մեր աղուական տուններուն՝ իրենց անմիաբանութեան, գժտութեան, եսասիրութեան, փառամոլութեան և զաւագրութեան համար: Մեր նախնի գրիչները՝ կողմանակալ, երեսյթներու վերլուծման ու անձերու եւ անցքերու զնահատման մէջ՝ անձեռնհաս, պատմական իրողութիւններու հազուեցուցած են իրենց միայն յատուկ պատրանքներ. մեղանչելով յաճախ արգարութեան, աւելի ճիշտ արգարամտութեան: Հայրենասէրներ և զաւաճաններ, բարեմիտ և չարագործ ոյժեր չէին մեր նախարարները՝ կեցած պատմութեան կրկէսին մէջ: Սրշակունեաց անկումէն մինչեւ Բագրատունեաց փառքը, չորս զարերու այս անջրակետը լեցուած է այն մեծ և յափառենական զզացումով, որ մեր ցեղին անմեռ երազն է եղած միշտ: Առաջնորդող այլ ոյժերը եղած են Մամիկոնեաններ և Բագրատունիք, որոնք օտար լուծի թօթափման, և քաղաքական

ու ազատութեան իրենց տեսչանքին մէջ թէ կ գործունէութեան տարբեր կերպեր, բայց նոյն նպատակն են հետապնդած: Անոնք որ մեր պատմութիւնը կը վերծանեն, սիրու սեղմոզ տրտմութեամբ մը կը համակռւին, չգտնելով հօն միտքը, մտայնութիւնը, զսպանակը որ մեր ժողովուրդին եթէ ոչ քաղաքական գէթ հոգեկան կեանքի քանի մը մայր ձգտութիւնը պայծառ կերպով թելազրէին մեզի: Մարդեր՝ մարդերու, և տոհմեր ու հարստութիւններ իրարու կը յաջորդեն առանց մեզի զզալի ընկելու մեր ժողովուրդին խմացական եւ հոգեկան խուլ ու խորունկ բնազգները: Եւ գարու մեր պատմաբանները, գէթ պարտաւոր էին տեսնելու այդ ընդերկիայ հոսանքները հայ ոգիին, և զանոնք քարտիզագրիու, եթէ ներուի այս բացատրութիւնը: Այս ատեն հայ ոգին պիտի ըլլար հաշտ իր հողին և իր պատմութեանը հետ Աղոնց առաջին մարդն է մեր մէջ որ ջանացած է խորհիլ այս ուղղութեամբ: Այս պարագան յատակ կ'երեսի իր վերուիշեալ յօդուածին մէջ, երբ կը վերլուծէ այդ հոսանքները: Անոնց շուրջն էին դասաւորուած երկրի գործօն ոյժերը: Առաջին ուղղութեան դրօշակիրներն էին Մամիկոնեան սիրազոր իշխանները, երկրորդին՝ ծանրախոն Բագրատունիք: Մեր պատմութեան այս մէծ իրողութիւնը փաստերու դէզով պատկելու, այսինքն երկութիւնները ընդհանուրացնելու, իրողութիւններէն տեսութեանց բարձրանալու համար, Աղոնց ունի թափանցման ոյժ, վիճակներ նոր տեսնելու պայծառամտութիւն, և կեանք շնչել տալու արուեստ: Իր փաստերու և առողջ տեսութեանց լոյսին մէջ մեր միտքէն կը ջնջուին նախարարներու լիշտակին նետուած զասական մեղագրանքը, եւ ընդհակառակին մարմին և արիւն կը ստանայ այն մտածումը թէ սպառազէն այդ ազնուականութեան չնորհիւ Հայաստան շարունակից մնալ կիսանկախ, եւ անոնց չքացումէն վերջ միայն մենք կորսնցուցինք իրապէս մեր անկախութիւնը: Թէ մեր քաղաքական երազը ոչ մէկ ատեն այն քան վառ եղածէ, և անոր իրականացման համար այն քան արիւն հոսած՝ որքան անոնց օրով: Թէ մեր ցեղային նկարագրի ազնուական տուրքերը իրենց մէծ գիծերուն մէջ խողովակուած ու

աւազանուած են մէծ տոհմերու մէջ, եւ անոնց միջոցաւ: Հիմնովին սխալ է այն կարծիքը թէ անոնց կեանքը եղած ըլլայ երկպառակութեան, եսասիրութեան և փառամոլութեան հանդէս՝ անընդունակ երկրի կենսական չափերու մտահոգութեան: Անշուշտ հայ իշխաններու մէջ կային նաև այնպիսիներ, որոնց մտքին հորիզոնը աւելի հեռաւն չէր քան իրենց կալուածներուն սահմանը, սակայն ասիկա բնաւ տիրող մը այսութիւն և հոգեվիճակ եղած չէ, եւ չէր կրնար ըլլալ: Եւ թէ վիրջապէս մէկ թագէն գէպի միւս թագ երկարածզուող չորս զարերու ժամանակամիջոցը, եղած է զարգացման ընթացք մը, հակառակ արտաքին արհաւրալից միջամտումներուն, և ստեղծուած գծնդակ պայմաններուն: Խոկ պասակաւոր Բագրատունիներու հովանիին տակ հայ մտքի և հոգիի ճիզը լիացուցեր է ոչ միայն ինքզինքը, այլ իր բաժինն է բներեր գարու ընդհանուր մշակոյթին: Աղոնց մը պէտք էր այդ շրջանի պատմութեան հոսանքին մէջ բռնելու և հաստատելու զիրար խաչածեող ու հակառաղ վիճակները, մէկտեղելու զիրար լրացնող վկայութիւնները, վտարելու մասնակի և ընդհանրութենէն բացառուող վիճակները, հանգիտեցնելու նկատումներով բացառուած յատկութիւնները, կառուցանելու պատմութիւնը իր յաւիտենական սիստեմին մէջ, ուր բոլոր գարերու մարդկային կեանքը հակառակ միջավայրի, ցեղի, և ժամանակի տարբերութեանց՝ իր խոշոր երեսներուն և ձըգտումներուն մէջ նման է, անհման մնալով հանգերձ: Ու մտածել թէ տարիներով մեր պատմաբանները պատմութեան իրենց դասագիրքերու մէջ զրոշմաթուղթերու նման հաւաքեցին և զետեղեցին Խորենացին ու Զամշեանը, առանց կարենալ զգացնելու ընթերցողին այն ոգին և իմաստը, տաք և իրաւ, որ փառքն է վիրաւոր ու մէլամազձիկ հայութեան: Այս վրիպանքը կ'ածանցի ոչ միայն մեթոսէն, ոչ միայն քննադատական ոգիի պակասէն, այլ առաւելաբար գրական զգայարանքի նիհարացումէն: Եթէ մատենագարան հոսող հատորները լայնատարած էջերու վրայ թափած իրենց կորովը կիրարկէին քիչ մըն ալ ոտքի հանելու մագաղաթներու այդ ծալքերէն հոգին՝ որ կորիզը կը կազմէ թագուած աշխարհներուն,

զերագանուէքը թերես ա՛յն զոր մհնք կեանք և քաղաքակրթութիւն կը կոչենք։ Աղանց՝ Բազմապատռնեաց փառք»ը պատմական իր վերկառուցման մէջ այս իրողութիւնն է որ ի յայտ կը բերէ ու պէտք չկայ ըսելու թէ ո՛ր աստիճան թանկագին է այս ճիզզը մասնաւանդ մեր օրերուն, երբ սովը համատարած է հոգեղէն արժէքներու կրկէսին վրայ։ Ոչ միայն մագտղաթեայ մեր զանձերը, այլ նաև մեր տաճարներու քարերը կը սպասին ուղեղին մէջ աչք ունեցող այն տեսանողին, որ ազատազրէք պիտի զիրենք իրենց հաղարամեայ կախարզանքէն, ու ըսէք մեզի լեզուն այն խոռվիչ յիշատակարաններուն, որոնք մեր դարերու տապանազրերը կը մնան զեռ։

Գիտէինք թէ Բազրատունեաց շրջանը մեր պատմութեան մէջ եղած է շարք մը՝ անհման հերոսութիւններու և սխրազործ շինարարութեանց, սակայն հազիւ կրնալինք վերահասու ըլլալ այն մեծ ճիզերուն, որոնք այնքան գեղեցիկ կերպով պատկուեցան Աշոտի սերունդին կողմէն, մայրիի մը նման փառելով իր հանճարեղ, աշխարհաշէն, և աշխարհակալ տոհմին ճիզերը հայ և հարևան երկիրներու վրայ, զօղելով կողկանեան ժողովուրդները համերաշխութեան օղակով մը, քիչ անքամ տեսնուած արեւելքի արեին տակ։ Զէինք զիտեր թէ Բազրատունեաց փորձը՝ ուրիշ նպատակ չունէք բայց ընդգրկելու համար կովկասը, հակառակ միջնադարեան նեղմիտ միջավայրի պայմաններուն, ուր կրօնական, ցեղային և աւատապետական խրամատները արգելք են պետական խոչըր կազմակերպութեանց, լայն չափերով իրագործուած այս յշացքը կը կազմէ այս նշանաւոր տոհմի պատմական փառքը։ Աղոնցի էջերէն հայ Բազրատունեաց շրջանը Բիւզանդիոնի և արարաներու գէմ իրենց բախումներով կը կազմէ քիչ անզամ իր նմանը ունեցող վիթխարի տրամայ մը։ Հայը խոհեմ բայց վրէժխոնդիր, յամտու ու ազմասէք, երբէք հաշուի չառուաւ պայմաններու զժուարութիւնը, եւ նոյնիսկ զիմացինի զօրութիւնը, երբ հարկէր թօթափելու բռնաւորին զօրութիւնը։ Մեր աշխարհէն ոչ մէկ քաղաք, բերդ ու ամրութիւն անձնատուր չէ եղած՝ տանց արիւնահեղ զիմադրութեան։ Գաղափարապաշտ և յանգուգանքներու գործուածութիւնը կը կազմական արժէքն է։

Խոկ ուրիշ բան չեղան՝ բայց իր խոյանքները մեղմելու և զրէժը զուրգութալու շրջան, խոցուած զաղանի նման որ իր վերքերը կը լզէ քարայրին խորը։ Աղոնցի էջերուն մէջ Բազրատունեաց քաղաքակրթութեան շքեղ խոյանքը զէնք ու զբահի շառաչեւնով՝ աւելի քան սրտառուչ է։

Ի՞նչ հրաչք, որ այս զրեթէ քնարերագական գեղեցկութիւններու, խոռվքներու զգացումներու սեսուումը յաջողի ընել Սպանց բոլորովին հեռու մնալով մեր զրականութեան ընթացիկ հսկութութենէն՝ որ բառ չ ու փրփուր։ Աղոնցին էջերը մեզ կը յուղեն, կը համակեն զուտ իրողութեանց ներքին կրակով, բոլորովին հեռու այն եղանակէն սրով փորձեցին Մխիթարեանները և մեր զոյզ նոր զրականութիւնները այդ զգացական վիճակները արժեսորել զրական միջոցներով։ Անին, ուր կը խոտանայ և կը մարմնաւորուի այդ օրերու մեր ժողովուրդի հանճարին ճիզը, մեր ցեղի մեծագոյն յաղթանակը, հակառակ զժնդակակ պայմաններու պարտադրանքին։ Անիի մեծափառ, խորունկ ու սրտապատար գաղանիքին մէնք վիրահասու կ'ըլլանք միայն, երբ ծանօթանանք զայն զոյաւորող մեծ տոհմի պատմական գերին։ Վասնզի Բազրատունիք կաթողիկէններ և պատասներ կառուցանելէ, և կամուրջներ կապելէ առաջ, զօղեցին մարդկացին սիրտերը իրարու, կառուցանելով իրենց քաղաքական փառքը։

Ի՞նչ որ սիրելի է մեզի համար հաստատել Աղոնցի վերաբիշեալ երկու պատմական ուսումնասիրութեանց մէջ, ատիկա ձգուումի եւ ֆիլոսոփիի զոյութիւնն է։ Ոժանք թերես վտանգաւոր զտնեն այս պարագան, որ կրնայ մտքի քմայքներու տանիլ պատմախօսը՝ վերացրելով պատմական անձերուն և անցքերուն մտքի և հոգիի կեցուածքներ՝ որոնք ճիշտ ու արդար չըլլան թերես։ Յետոյ այսօր մի զուցէ հեղնուի պատմութեան մէջ իմաստափրութիւն տեսնելու ժթ։ զարու սիրական ու փնտուած տարապը, սակայն առանց անոր ալ պատմութիւնը իրողութեանց թանգարան մըն է։ Ի վերջոյ զիպուածը չէ որ կը վարէ, այլ իմաստը, գաղափարը, ողին։ Իթէ նոյնիսկ գէպքերու զասաւորումը եւ տուած զասը յաճախ հելքումն խոկ կը թուի ըլլալ այդ խմաստին բայց ժամանակին մէջ

անոնք կը դաշնաւորուին, լլլալու համար ի վերջոյ ողիք ու գաղտփարի չէնքին քարն ու երկաթը։ Յաճախ մեր պատմութեան շրջանները դատուած են կամ իրենց բացասական ու փոքր արարքներով, և կամ մեծ ազործութեան մը լոյսին մէջ միայն։ Մակայն երբ անոնք կապուին տեսակէտներու, այն ատեն անհրաժեշտութիւններ կը դառնան։ Ո՞ր քաղաքակրթական չէնք եւ իրազործում իր գլուխը արեւին եւ արժանիրը ոճիրներու դէզին մէջ չէ մխած։

Ազոնց սիստեմի է վերածեր մտածման և ձգտումներու արդիւնքները, այսինքն յօրինման փորձն է ըրեր Բագրատունեաց շրջանի հայ մտայլացքին։ Լոյս է սփոհը նոյնպէս շրջանի ընկերային կառոյցի և հուլվոյթներու վրայ, արժեորելով այն բոլոր ձգտումներն ու յեղացրջումները որոնք մեր պատմական կեանքի զարգացման կապն ու հանգրուանները կը շինեն։ Ու վերջապէս ոյժի ու աշխարհայեացքի վերածեր ժ. դարու խոռվքը իր փառաւոր ու պատմական երկունքին մէջ։

Եսյնքան սրտազրաւ է իր խորունկ հայրենասիրութիւնը այս բոլորին վերեւ, առանց խաթարելու գործին գիտական առողջ հիմունքը սակայն։ հայրենասիրութիւնը որ ողբով ու ոռմանթիզմով չուռիր, այլ կը մնայ իրրեւ անսապառ ու քաղցրազին լոյսը իր մտքին ու հոգիին, մեր աւելներուն փառքերուն և մութերուն վրայ առկախ։ Եւ հայրենապարծ այդ զգացումը կը վերածուի լուրջ ու հպարտ աւաղանքի մը երբ օտարներու փառքին կը ծառայէ։ «Հայրը Բիւզանդիոնի գիտութեանց մէջ», «Մամիկոնեան իշխանուհին Բիւզանդիոնի զահին վրայ» և «Վասիլ Բիւզանդական մեծազոյն կայսրը» իր պատմական որոշնումներուն կարելի չէ հետեւ առանց զգալու տրտում բայց պսակաւոր փառքը այն հայրոցիներուն, որոնք իրենց հայրենիքն գուրս ուրիշներու սպասը ըրին։ Ու ինչ ախուր զուգազիսութիւն երբ ինքն ալ, ուրիշ փառք մը, նոյն ճակատագիրը ունեցաւ։ Վարդ, Վասիլ, Լեոն, որոնցմով կը սկսի հայկական շրջանը բիւզանդական պատմութեան մէջ, իրրեւ զօրափար, կայսր և գիտուն իրենց յաջորդներով անհումեմատ փառքով պսակեցին բիւզանդական

մէկ ու կէս գարը։ Պէտք է կարդալ պատմական իր այդ ուսումնասիրութիւնը իրաշղեկ լլլալու համար այն կրայոյզ որոնումներուն որոնց կը լծէ իր միտքը լուսաւուրելու համար հայ հանճարին ստէպ ծանրաթափիծ՝ բայց միշտ արիւնու կառափը օտարներու և իրենց փառքի զառիթափներաւ վրայ։ Անուններէն տոհմմերու, առասպէլներէն իրականութիւններու երթալու իր տաղանդը կը մնայ անզերազանցելի, իսկ մանրակրկիտ իր ծանօթութիւնը տիրող տոհմմերու սովորութեանց եւ ժամանակի գէպքերուն և անոնց մեկնութեանց աւելի քան հմայիչ է։

Ութերորդ գարու վերջերը Մամիկոնեաններու Բիւզանդիոն գաղթը հայ զօրավարներով ողողեց արքունական բանակը, և հիմը ձգեց հայկական պերճ հարստութեան և Բիւզանդիոնի խսկական մեծութեան։ Վասմ բայց զժրախտ ճակատազիր այս մեծ տաճմին որուն քաջերը հոս ևս ցանեցին միայն մեծազործութիւններ, իսկ ուրիշներու յաջողուեցաւ քաղել հունձքը։ Խսաւը բանական առաջարկան տան վերջալոյսին կայսերական բանակը հայերու ձեռքն էր։ Հինգ զօրագլուխներէն չորսը հայեր էին, գլխաւորաբար Մամիկոննեաններ։ Հայ եւ յոյնի խուլ պայքարը արդէն սկսած էր։ Վարդան, Արշաւիր և Լեոն պատկերամարտ, որ յաջողեցան զրաւելու կոստանդիլանոսի զահը, զոյութեան այդ պայքարը տարին անհուման հերոսութեամբ։ Անոնց զաւակներէն շատեր եկեղեցւոյ մեծութիւններէն եղան կազմելով վաւերական սուրբերէն Յոյն Եկեղեցւոյ, ուրիշներ արքայական ծիրանին ու թագը հազար։

Աւելի քան սրտայոյզ է հետեւ այս ամենուն։ Կախարդական տեսարան մըն է զոր կը փոէ ն. Աղօնց իր ուսումնասիրութեանց մէջ, խսկապէս կախարդական ու առասպէս այդ Բիւզանդիոնի, ուր միջին գարը, արեւելքը, հայ լեռները, Արաբիայի աւազը, հիւսիսի սառնամանիքը իրարուժամագրութիւն կուտան կարծես՝ անհասելի գահու մը պատուանդասնին։ Մեր զրականութեան մէջ քիչ էջեր կան ուր արեան, զաւի, զեղեցկութեան ու քաջութեան ու մահուան այս արաման լլլայ նուաճուած այն կատարելութեամբ՝ զոր կը

հաստատենք Ազգոնցի դրչին տակ, բիւզանցականի իր առումնափրաթեանց լնումէջնունչն ի՞նչ խորագոյն թափանցումով անիկա կը զատէ առասպէլը, սուտը, ծածկուածը, աղաւաղուածը, խեղաթիւրուածը — բոլորն ալ արգիւնք բիւղանդական քրոնիկները որբարագրող օգիին — և կը գտնէ իրաւը, մարդկայինը, հարազատը Տեսակ մը հազար ու մէկ գիշերներու հէքեաթ քանի մը հարիւր տարիներու վրայ երկարաձգուող : Ն. Սզոնց վաւերական զրագէտ մըն է, երբ կայրեր, կայսրուհիներ, մեծ հոգեորականներ, մեծ զօրագարներ, խուլ զանգուածներ կը նետէ կրկէս անոնց վրայէն վերցնելով աւանդութեան մաշած մաշկեակը, երեան բերելով մեզի համար գժուար ըմբանելի ահաւոր աշխարհը, իր խոռովիչ իրականութեանն ու գեղեցկութեանը մէջ : Եւ այս ամէնը առանց զրականութեան և առանց տափակութեան : Առանց հմտութիւն ծախելու սնապարծութեան, ամէն բան ըսելու ունայնամութեան, ու ասիկա Ազոնցի արժանիքներէն մին է : Ի՞նչ մեծ բարիք պիտի ըլլար այս մարդը, եթէ այս աշխատանքը տարածուէր մեր ժողովուրդի պատմութեան ամբողջ երկայնքով, ահա թէ ինչու խորունկ է մեր կոկիծը և անդարմանը մեր սուզը :

Մեր օրերու մեծագոյն կորուսաներու երկրորդն է անիկա, կոմիտասէն ետքը, անոնք մարդեր էին որոնք աղդ մը գտան :

ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ



ՊԱՊԵՍՏԻՆԱԳՐԱԿԱՆ

ՔԱՆԱՆԱԿԱՆ ՊԱՇՏԱՄՈՒՆՔՆԵՐ ՅՈՐԴԱՆԱՌՈՒ ԶՈՒՐԵՐՈՒԽ ՄԷԶ

Ծնորհիւ հրեայ պատմազիր Յովսեփոսի, զիսենք որ իր զարօւն Հուլէտ միճը կը կրէր Սեմազոնիզիս անունը, ինչ որ կը հաստատուի Թալմուտի միջոցաւ ալ, որ կը կարգանք սՍեմազու ձեր, և թէ լիճին շրջակայ զաւառը կը կոչուէր Ռւլաթհա, զարձեալ ըստ Յովսեփոսի, որ այլ է Հուլէտ անունէն, վարչականօրէն զօրծածական զեռ Միջին գարուն : Արդ, Սեմազ կամ Սեմազոնիզիս լիճի ամբողջ չըջանը, ըստ Ռաս Շամբալի բնագրին, զիցարանական այն վայրն էր՝ որ հիներէն կոչուած էր նաև ահ-Սմաք ։ Սամաքի ճախճախուտուը, այն ձեռվ որ լիշուած է բնագրին մէջ և որ ճշգորէն կը համապատասխանէ այս մու արտ Ել-Հուլէտին : Եթէ վերին Յարգանանի գաւառը կարեսը գեր մը խազացած է փիւնիկեան հնագոյն զիցարանութեանց մէջ, պարզ այն պատճառով է որ իրենց մերձակայ ծովեկերքին վրայ հաստատուած Սիլոնացիք հո՛ն տարածած էին իրենց տիրապետութիւնը : Արդ, ըստ Հին Ռւխտի գրոց, Լայշ քաղաքը Դան անունը առաւ՝ երբ Դատաւորաց ժամանակ Դանի խորայիշեան ցեղախումբը հո՛ն հաստատուեցաւ, շատերու կարգին մասնաւորաբար բնական հարստութիւններով օժտուած այդ գաւառը խուզարկելէ յետոյ .

«Եւ նոքա առին զոր ինչ արարն Միքա եւ զքահանայն նորա, և չողան ի Լայիսա՝ ի ժողովուրդն հանգալացացեալ և վաստահացեալ յուսով, և հարին զնոսա սրով սուսերի, եւ զքաղաքն այրեցին : և ոչ ոք էր որ փրկէր, զի հեռի էին ի Սիլոնացւոց, և բանք ինչ ոչ էին նոցա ընդ ումեք ի մարդկանէ : եւ նա կայ ի հովտի տանն նովքայ : Եւ շինեցին զքաղաքն և բնակեցան ի նմա : և կոչեցին զանուն նորա Դան՝ ըստ անունն իւրեանց՝ որ եղեւ յիսրայիլի : և էր անուն քաղաքին յառաջագոյն Լայիսա : Եւ կանզնեցին իւրեանց որդիքն Դանալ . . . » (Դատաւորաց, ԺԲ. 27 - 30) :

Առաջին անդամ կը պատահի որ արտաքին աղբիւր մը սուուգէ Դատաւորաց Դիրէին տուեալներէն մէկը, շա'տ աւելի կարեսը եղբակացութեան մը յանգել տա-

լով Ա. Գրական գետնի վրայ աշխատող գիտունները : Դանացիներու պարագայական գողթի պատմուած քին մէջ ո՛չ իսկ նուազագոյն յիշատակութիւնը կայ Փղշտացիներուն : Եւ արգարե Դատաւորաց Գիրքը որոշապէս կը հաստատէ որ Դանացիներու տեղափոխութիւնը ո՛չ թէ Փղշտացիներէն պարտագրուեցաւ, այլ Ամհօրացիներէն .

Եւ նեղեաց Ամուրնացին զրդիսն Դանայ ի լերին, զի ոչ տայր նոցա թոյլ՝ իջանել ի հովիտան : Եւ սկսաւ Ամուրհացին բնակել ի լերին մուրտաստանի . . . » (Դատաւորաց՝ Ա. 34) : Արդ, Փղշտացիք տակաւին հաստատուած չէին Սուրբոյ հարաւալին ծովեղերքին վրայ և հետեաբար կարելի պիտի չըլլար Եղիպատացիներու ծանր լուծէն ազատելու Աստուծոյ խոստման համաձայն Խորայելի որդիներուն ելքը գնել 1225 (Ք. ա.) տարիէն կանխագոյն թուականի մը, ինչպէս որ տակաւին շատեր սովոր են զնել :

Միակ գժուարութիւնը որուն կը բախին գիտուններ՝ սա է որ Սուրբոյ և Պաղեստինի մէջ արօտավայրերը քիչ ըլլալուն կարելի չէր մէծ թիւով արջառի հօտեր բուծանել : Միակ և բարեպատեհ բացառութիւնը Պասանի երկիրը կը կազմէր, ու ա՛լ աւելի վերին Յորդանանի շրջանը, մասնաւորաբար Հուլէ լիճի շրջակաները, ուր առաջին ակնարկով նախ կը տեսնուին ցորենի անհաշուելի արտեր : Հո՛ս են նոյնպէս կորի Արաբներուն բնակավայրերը, իրենց ազնուազգի ուղտերովը, գոմէչներովն ու ոչխարի հօտերովը : Գետնին երեսի ամէն մէկ վայրէն ժայթքող բազմաթիւ ակերու չնորհիւ խոնացած կարմամոյն սև հողէ բազկացած դաշտավայրը չափազանց պարարտ է : Լիճին մօտ բուսականութիւնը հրաշալի պայմաններու տակ կ'ամէի : Բոլորովին վճիտ ջուր մը կը հոսի առատօրէն, բայց գժուարաւ կարելի է ջուրին մօտենալ, վասն զի անցնիլ պէտք է ոտնասոյզ արօտավայրերէ, ուր կը բարձրանան բուներնին հողի մէջ թաղուած պապիրոսներ, բաւական կակուղ տղմային տարածութեան մը վրայ : Երեխ մեզրէն աւելի բարձր եղող իր ցողունովը, պապիրոսը կը կազմէ հատանելի իսկական անտառներ : Լիճը չափազանց չատ ձուկեր ունի իր մէջ և զինքը շրջապատող արօտավայրերը մասնաւորապէս կը յարմարին ուղտի և գոմէշի : Պա-

պիրսոսի հունձքը չատ արդիւնաւոր է ու ծառերու չափ հասակ ունեցող պապիրոսը կը ծածկէ զրեթէ ամբողջ լիճը իր տղմային ընդարձականերովը :

Երկրին ներկայ վիճակը սակայն կարելի չէ երբեք բաղդատել անցեալի բարգաւաճ վիճակին հնտ, այնքան որ յիտաղմած է : Ո՛չ մէկ կասկած որ հիները իրենց ճարտարութեամբը չաշ հին ժամանակիներն ի վեր կրցած էին օգտագործել ջուրերը ու նոյնքան օգտագործել կենդանաբուծութեան այնքան յարմարութիւն ունեցող հողը : Ու տակաւին միջին զարուն մէջ արաբ աշխարհագիրներ ջուլէի գաւառը կը ներկայացնեն բազմամարդ ու չափազանց պաղաքեր, ջուրի բազմաթիւ ընթացքներով ոռոգուուծ, ուր այնքան յաջողութեամբ կը մշակուին ու կ'աճին բամպակն ու բրինձը : Պէտք չէ զարմանալ ուրեմն որ այդքան առատութիւնն պարզեսպ ջուրի ակեր ամբողջ շրջանը ճանչցուցած ըլլան իրը Ալիյան Բա՛աղի անձնական երկիրը, իրը տէրը ընդհողեայ ջուրերու :

Այս երկրի հիւսիսը Տիւրոսէն Դամասկոս տանող հին ճամբայ մը կ'անցնի, որուն հետքերը ներկայիս ամբողջովին զտնուած են : Ա. Գիլքը ուղելով ակնարկել զիրարկորող կարեռ ճամբաներու մէջ Դանի ունեցած զիրքին, կ'ըսէ :

.... և եղիցի Դան օծ զարանակալ ի ճանապարհի, հարկանել զգարշապար երիվարի և ընկենուլ զհեծեալն յետո . . . (Ենունիք՝ իթ, 17-18):

Բայց չաստուածները չէին գժուար յամաքային այս ճամբան ընտրելու, անոնք վերին Յորդանանի արօտավայրերը կը հասնէին, «թռչելով» Լիբանանի վրայէն :

Այժմ տեսնենք Ծաս Շամբայի (հինն Ուկարիդ) մէջէն ու շրջականերէն գտնուած բազմաթիւ շահեկան տախտակներէն (tablettes) այս մէկը, ուր՝ ըստ որում կը յիշուի թէ երկիրը լեցուն էր վայրի ցուլերով, կ'ենթագրուի թէ Բա՛աղ հոն չէր հասներ առանց զինուած ըլլալու, մանաւանդ որ հոն պիտի երթար զարնել սպաննելու համար իր հակառակորդները, որոնք անտարակոյս ցուլերը պիտի ըլլալին, քանի որ անոնցմէ զատ ուրիշ ունէ կենդանի չի՛ լիշուիր սոյն բնագրին մէջ : Այսպէս հոն կը կարդանք :

«Ան (Բա՛աղ) ձեռքին մէջ առաւ իր աղեղը՝ Եւ իր նետերը՝ իր աջ կողմը. Ազա ան ուղղուեցաւ լիւրով»:

Դէպի Ասմաթի արօտավայրը, Եւցուն փայտի ցու-

թիէ ընդունինք այս մեկութիւնը, այն առեն մենք զմեղ կը գտնենք, ըստ René Dussaudի, Բա՛աղի նոր որսի մը առջն է Գեր. Հայր Լակրանժ (^(*)) իրաւոնք ունէր արդարե «որսորդ» բառով թարգմանելու ացօտէ մակղերը՝ զոր Պիոլոսի Փիլոն կը վերագրեր հօսուով մը պատկերացուած ու ցուլերէ շրջապատուած չասուուծոյ մը, զոր ճիշտ պիտի ըլլար անշուշտ ընդունիլ Հելիոպուական Արամազդ չասուուծոյ կուոքը (^(**)): Ու արգարե Հելիոպուական (Պա՛ալպէք) այդ արձանը ներկայացուած էր Բաղանիոն անունին առկի: Անաղ կոյսը Բա՛աղի կը հետեւի, թեաքարչ

«Անաղ կոյսը թեր կը վերցունէ, Ան կը բարձրացնէ թեր, ու թռչերով կը հասնի Ասմաթ արօտավայրը, փայտի ցուլերով Եւցուն»:

Այն գաղափարը թէ չաստուածները ուղած առենին կը տեղափոխուէին, չատընհանրացած էր ու դարձեալ զիւրաւ կը բացատրուի այն երեսովը՝ որ չատ յաճախ չաստուածները իրը հետեւորդ, թռչուն մը ունին իրենց հետ: Ալպէք՝ Անգոնեաթոն միայն Ել չաստուածոյն չէ որ թե եր կուտայ, այլ և բոլոր միւս չաստուածներուն, «ցոյց տալու համար որ անոնք կունոսի (Kronos) հետ կը թռչէին»: Ասկէ զատ չաստուածներու ընտանիքին մէջ ընդհանրապէս երկնային սուրհանգակներն են որ պէտք ունին աւելի փախադրական նման միջոցներու: Չաստուածուհիները նախասիրաբար կ'ընտրեն իրենց հետեւորդները, ըլլան անոնք իսխը, Նեփթիուը, կամ Իշթարը: Ինչպէս Կարթագինչն, անանկ աւ Աւկարիզը տուած է թեւոր չաստուածուհիներու պատկերներ: Մաս Շամրայէն ու հոսկէ ո՛չ չատ հետու իր Բա՛աղ տաճարէն գտնուած քարակրային կոթողի (stèle) մը վրայ փորագրուած չաստուածուհին՝ որ Անազը կրնայ եղած ըլլալ, մէկ ձեռքին մէջ նիւզակը բռնած է, իսկ միւսին մէջ կանթաւոր խաչը,

(*) Etudes Religieuses Sémitiques. Բ. տպագրութիւն. էջ 412):

(**) Տեսնել իմ Հելիոպլական Արամազդի Պիլիմձն Արձանը ընդարձակ գրութիւնը, Կոչնակ 1940 և 1941:

ու իրը շրջազգեստ կը կրէ թաշունի մը թեր, իր բարեհեկ մարմնոյն վրայ ամբացուած»: Պիտի տեսնենք նոյնակու որ Բա՛աղ թամած վիճակի մէջ աղեղը կը քաշէ, յացում մը՝ որ իրականացած է Ասուր չառառուծուն նկարներուն մէջ:

Արգ, Բա՛աղ և Անաղ կը հասնին Սամացքի գոլարացազարդ երկիրը: Անաղի եղայրը՝ Ալիյան Բա՛աղ՝ չաստուածուհին կ'ընդունի հետեւեալ բառի չափուածուածուհին կ'ընդունի հետեւեալ բառերով.

«Ոյն ասեն Ալիյան Բա՛աղ կը բանայ աչքերը,

Ու կ'ըսէ, ու կ'ըսէ,

(Ով) Կոյս Անաղ (զու) Հնորհալի (ես)

Բալոր արօտավայրերուն մէջ»:

Քերթուածին յաջորդ տունը քանի մը անորոշութիւններ կը ներկայացնէ: Պր. Viroilleaud այնակու կը հասկնայ որ Բա՛աղ յարգանք կը մատուցանէ Անաղի ու նոյն իսկ կը խոնարհի անոր ստքերուն առջեւ, ինչ որ գժուար է ընդունիլ: Հետազայ տողերուն մէջ պարզ է որ իր աղեղովը դրահուած չաստուածը աղեղաձիգներու շատուկ ծնրաչոք գիրք առած է ու գետին հակած է պարզապէս քաշելու համար:

«Բա՛աղ կը վազէ զէպի նա (Անաղ)

Ու կանգ կ'առնէ անոր ստքերուն առջեւ:

Մէկ ծունդը զետին կը զնէ ու կը հակի.

Ապա ձայնը կը հանէ ու կը զոյէ.

(Ով) Տիկինդ արօտավայրերու և . . .

(Իմ) Եղջիւրս (իմ ուժու) քու ապահովու-

(Ով) Կոյս Անաղ, [թիւնդ (է),

(Իմ) Եղջիւրս քու ապահովութիւնդ (է)»:

Յայտնի է որ եղջիւրը ուժին խորիդանին է ու Բա՛աղ ներկայացուած էր՝ մասնաւորապէս Խամ Շամրայի կոթողին վրայ, կրելով եղջիւրաւոր խոյր մը: Ա՞րպիսի վանդ մը կը սպառնար Անաղի. միայն վայրի ցուլերն է որ կրնային յարձակի իր վրայ:

«Բա՛աղ կը քաշէ (աղեղը), [թռչելով,

Բա՛աղ կը քաշէ (վայրի ցուլերուն վրայ),

Մինք պիտի զգեսնենք թշնամիները [ները],

Ու զետին պիտի տապալենք եղբօրդ թշնամի-

Այդ եղբայրը Ալիյան Բա՛աղն է. Քիչ յետոյ յայտնի պիտի ըլլայ թէ ինչո՞ւ համար ան թշնամին դարձած էր վայրի ցուլերուն ու միաժամանակ պիտի բացատրուի Բա՛աղի ու Անաղի իրարու հետ ունեցած աղեղը.

«Այն ատեն կոյս Անապ վերցուց աչքերը,
Ան վերցուց աչքերը,
Ու ան գոչեց, ան գոչեց
(Ահա) մատաղցու երինջը որ կուզայ (ու) կ'եր-
Ան կուզայ ու կ'երթայ թայ,
Ու ան կուզայ շաւերովը (Ճնդական)
Հաճելի ու գեղատեսիլ (գաւառներու մէջ):

Բնագրին մէջ երեցած ընդհատ մը
Դժբախտաբար թուլ չի տար հետեւելու
գործողութեան շարունակմանը, բայց եր-
բորդ սիւնակին վրայ կարդացուած հետա-
գայ տողերէն կը տեսնուի որ կը գտնուինք
շարունակ Ասմաքի բնաձիր երկրին մէջ.
«Նէ կ'երթայ ու կը յառաջանայ (տղաբերքի միշ-
նոյն յաւերով),
Հաճելի ու գեղատեսիլ (երկիրներու) մէջ,
Մատաղցու երինջը, մատաղցու երինջը...
Նէ վար կը զնէ ցուլ մը (Բա՛ալ Հատուատի համար)
Ու յայրի եղ մը (մըրիկներու Զիւառին համար):

Պր. Virolleaud կ'ընդունի որ բնագրին
մէջ մէկէ աւելի անգամներ յիշուած հաս-
ելի և գեղեցիկ բացատրութիւնները կը
պատկանէին իրականութեան մէջ այդպէս
կոչուած երկրին: Արդարե բաւական նշա-
նակելի պարագայ մըն է զիտել որ Հուլէ
լինին մերձակայքը զիւղ մը կայ որ նա՛մէ
կը կոչուի: Անտարակոյս որ այս անունով
զիւղ մը դիսուածական հանդիպում մըն է
պարզապէս, և որ կը յատկանչէ գաւառը:
Տարակոյս չկայ որ ծնածը մէկ հորթ է
միայն ու ընդհանրապէս կը զիտուի որ
մըրիկներու ձիաւորը Ալիյանն էր. Կրնայ
ըլլալ. բայց հոս կը թուի նոյնինքն Բա՛ալ
Հատուատը ըլլալ: Յաջորդ համարներէն
յայտնի կ'ըլլայ արդարե՝ որ Պր. Virolleaudի
այդ հատուածին վերակազմութիւնը ձիւտ
է, վասն զի ան կը յենու հատուածին վեր-
ջաւորութեանը՝ ուր դէպքերը այլիս լրա-
ցած ըլլալով, Անապ կ'աւետէ բարի լուրը.

«Անապ» կը զիմէ Բա՛ալի.

Աւետէ՛, ո՛վ Բա՛ալ, ելի բարի լուրը.

Աւետէ՛ զայդ, (ո՛վ) Տակոնի որդի!

(Դիտցընելու համար որ) Բա՛ալ Հատ(տատ)
ցուլ մը ունեցաւ

Ու մըրիկներու ձիաւորն ալ՝ վայրի եղ մը,
Թող հրճուի Ալիյան Բա՛ալը!»:

Բնագրին բոլոր հատուածներուն մէջ
«Ճնորհ» և գեղեցիկութիւն» Ալիյան Բա՛ալը
կը յատկանշեն միայն:

«Արօտավայրին (մէջ) դէպի իմ Ճնորհս կը
թափառի՛,

Դէպի Դեղեցկութիւնը չըեղերքի դաշտին»:

Նշանակելի է նոյնպէս որ մատաղցու
կրինջը կը ըրջապատէ իր հորթը ու ասիկա
բնական է, վասն զի հորթը իր տեղը պիտի
ունենայ չաստուածներու քով: Դժբախ-
տաբար հատուածը հոս ևս պակասուոր է:
Բոս René Dussaudի կարելի է այսպէս
լրացնել.

«Մատակ ցուլը» կը գրուէ (իր հորթը)

(Մատակ ցուլը) կը գրուէ (իր վայրի ցուլը):

Հատուածին այս վերջին տողերը վեր-
ջւել կուտան Արրան թաղի (յայնկոյս եփ-
րատի, Կարկեմիչէն ոչ շատ հեռու) վզոսկրէ
բազմաթիւ նուրբ չփնիրը (plaquette), որոնք
կը ներկայացնեն իր հորթին կաթ տուող ու
զայն զգուող կով մը: թէ՛ այս և թէ փիւ-
նիկո - կիպրական միւնոյն մոնիւի բոլոր
նմոյշները կը պատկանին աւելի հզէական
արուեստին՝ քան թէ կիպրականին, երբ
աւելցուի նաև որ եզէական աւանգու-
թեան մէջ մոնիւը կրօնական նկարագիր մը
ունի, ինչ որ կը պակսի եփիպատկանին
մէջ: Դիտելի պարագայ մըն է նոյնպէս՝
որ վզոսկրէ այս շատ թանկագին չփնիներէն
շատերուն կոնտելի կողմը փորագրուած
փիւնիկերէն զիրերը շա՞տ աւելի հին են
քան Հաղայելը յիշատակող արձանագրու-
թիւնը: Պէտք է ընդունիլ որ Հաղայել
թագաւորի կողմէ ապսպրուած կարասինե-
րու շինութեան մէջ չա՛տ աւելի հին չփնիներ
գործածուեցան որոնք ո՛չ թէ Դամասկոսի
աշխատանոցներուն մէջ փորագրուեցան,
ինչ որ շատ ալ կարելի չէր, այլ փիւնիկ-
եան աշխատանոցի մը մէջ: Խոկ վրան իշ-
խանի մը պատկերը փորագրուած ու Հա-
ղայելը ներկայացնող վզոսկրէ ուրիշ չփնի
մը Դամասկոսի մէջ փորագրուած էր: Այ-
սոլորէն հատուատ կերպով կ'ապացուցուի
որ փիւնիկեան արուեստագէտները շատ
լաւ ծանօթ էին Հուլէ լիճին զեղեցիկ շըր-
ջավայրին մէջ ծնունդ առած աւանդագէ-
պին:

(Ծառ.)

ԱՐՏԱԿԱՐԱԳ ԱՐՔԵՊՈՒ.

Ս. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՒ

Տ Օ Ն Ո Կ Ո Ն Ք Ե Ւ Բ Ե Մ Ո Կ Ո Ն Ք

* 6 Ապրիլ, 8. օր Ա. Զահիկի: — Ա. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ Ս. Պատարազը մատուցուեցաւ Աւագ Սեղանի վրայ՝ ժառ. Վարժ. և Ընծայարանի երգեցիկ դասը, ինչպէս ձրագալոյցի իրիկնադէմի պատարազին, այսօր ալ հանդարտ ու ներդաշնակ երգեց Կոմիտաս Վարդապետի զաշնաւորած քաղմաձայն Ս. Պատարազը, Պատարազեց Ամեն. Ս. Պատրիարք Հայոց, որ և քարոզեց «Եթէ Քրիստոս չիցէ յարուցեալ, ընդունայն է քարոզութիւնն մեր, և ընդունայն են հաւատքն ձեր» առաքելական բնարանով: Ցոյց տուաւ թէ Յիսուսի Յարութիւնը հիմն է ու ապացոյցը Քրիստոնեական եկեղեցոյ հաւատքին: Եւ Յիսուսի Յարութեան պատմական ստուգութիւնը տիսաւ ու մասնանչցից նոյնինքն կեանքին մէջը Քրիստոնէական եկեղեցին, եռանդին մէջը պարզուկ ձենորսներու նուիրումին, որոնք աննահանջ քարոզեցին Խաչեալին Յարութիւն առած ըլլալը, որովհետեւ Յարութիւնն իսկ էր հիմք իրենց քարոզութեան, ապա թէ ոչ «ընդունայն պիտի ըլլար իրենց քարոզութիւնը», և անիմաստ՝ իրենց հետևողներուն ալ հաւատքը:

Ս. Պատարազի աւարտումին, Մայր Տաճարին մէջ հանդիսաւոր Թափօր կազմուեցաւ, զիխաւորութեամբ Ամեն. Ս. Պատրիարք Հօր, որ կենաց Փայտի մասունքը պարփակող հանանչը ի մեռին Գորհնէր եկեղեցին լեցնող հաւատացեալները, մինչ զպիները կ'եղանակէին հնչանաւ ամենայալթ խաչիւղ քո Քրիստոսը: Վարդապետներն ալ ամէնքը ունէին իրենց ձեռքք մէյ մէկ աչեր՝ սրբոց մասունքներ պարունակող: Թափօրի վերջաւորութեան, Աւագ Սեղանին վրայէն, հանդիսապետ Սրբազն Պատրիարք Հայոց՝ կենաց Փայտի հանանչով օրհնեց բազմութիւնն ու տարւոյս հաւատացեալ ուխտաւորութիւնը, ապահով դարձե անվտանգ հանապարհորդութիւն մաղթելով անոնց դէպի իրենց հայրենի տուները:

* 12 Ապրիլ, նոր Կիրակի (Խրիմազակի): — Ս. Պատարազը, սովորութեան համաձայն Ս. Փրկչի վանուց մէջ մատոյց խոստովանահայր Հոգ. Տ. Մուշեղ Վրդ., և քարոզեց Հոգ. Տ. Ասուլի Վրդ., «Ո՞ւր է մահ յաղթութիւն քո, ո՞ւր են զժոխը խայթոց քո» ընարանով: Մարդոց երջանկութեան արգիլող երեք երեսյիներ նկատեց տառապանքը, չարիքը և մահը: Ամէն ժողովուրդ իր կրօնքով, արուեստներով, քաղաքակրթութեամբ փորձած է բացատրութիւն տալ այդ երեսյիներուն: Քրիստոնէութիւնը եղաւ վերջին յայտնուած կրօնքը որ զիտցաւ իրապէս լուսաբանութիւն բերել անոնց մասին, բանալով յարդոց երջանկութեան համբան, կենդանի օրինակովը Քրիստոսի Յարութեան: ատոր համար է որ ամենուն բերնով, առաքելական է անոնց մատաքերութեան վարդին գործութեան, Աստուածային անձնաւորութեան:

Հեղնութեամբ ու արհամարհանքով, «Ո՞ւր է մահ յաղթութիւն քո», ո՞ւր են զժոխը խայթութիւնը աղավային գերեզմանատան մէջ կանգնուած Արարայի հայ քաջերու յիշատակը պանծացնող Կոթողին շուրջ հոգինակ զբստեան պաշտօն կատարուեցաւ: Եւ յուշարձանի առջե խօսեցաւ Հոգ. Տ. Յայկաղուն Վրդ., մօտենալով այն խօրութեամբ որ սովորական զերեզմանատուներէն յատկանշուող տարբեր նկարագիրը մը կ'առնէ հայ գերեզմանատուներու մէջ, Ամէն զերեզմանէ ձայն մը կ'ելլէ, և ատիկա ձայնն է մեր անցեալ, արհաւրոտ պատմութեան, մեր մարտիրոս նահատակներուն, որոնք կ'ուղին յիշեցնել իրենց տեղը լեցնող ողջերուն, հետեւ լու իրենց, քալելու իրենց համբէն, որպէսզի շնորհի հոգին իրենց ժողովարդին:

* 19 Ապրիլ, Կանաչ Կիրակի (Աւարտամարտն): — Երէկ՝ Ս. Պարութեան Տաճարի Հայոց Վերնատան մէջ կատարուած էր օրուան նախատօնակը, յետ հանդիսաւոր մուտքով «Հրաշափառ» Տաճարէն ներս, զիխաւորութեամբ Ամեն. Ս. Պատրիարք Հօր և ամբողջ Միաբանութեան: Այսօր, առաւօտեան ժամերգութենէն յետոյ՝ Ս. Պարութեան Տաճարի Հայոց Վերնատան մէջ, Ս. Պատարազը մատոյց, Քրիստոսի Ս. Գերեզմանին վրայ, Հոգ. Տ. Ասուլի Վրդ., եպիսկոպոսական թագով, քարոզեց Գեր. Տ. Կիւրեղ Ծ. Վրդ., «Յիսուս Քրիստոս խափանեաց զմահ...» ընարանով: Ցոյց տուաւ թէ Քրիստոսով յայտնուեցաւ ճըշմարիտ ըմբռնումը մարգաց հոգիներուն անմահութեան: Մարգիկ որդիներուն են Աստուածոյ, որ իր անհուն սիրավը չէր կրնար թոյլ տալ իր զաւակներուն կորսուիլ, մահուան ու մեղքին ըլլթաներուն մէջ զերի մնալով: Քրիստոսով ու Քրիստոնէութեամբ, մահը զազրեցաւ ըլլալէ մայլ իրականութիւն մը:

* 20 Ապրիլ Բ. — Աւելում Ս. Աստուածածին: Յետ հանդիսաւոր «Հրաշափառ»ով մուտքի, Ս. Աստուածածինայ Տաճարէն ներս, Ս. Կուսի գերեզմանին վրայ մատուցուեցաւ Ս. Պատարազը: Քարոզեց Գեր. Տ. Կիւրեղ Ծ. Վրդ. «Աւրախ լիրերկրեալ... զի տակը շնորհն յԱստուածոյ» ընարանով: Ցոյց տուաւ մեծութիւնը Ս. Կոյսի գերին՝ վատասերած, հեթանոսացած տիեզերքին աղատագրման, սրբացման, երջանկութեան պատճառ և առիթ զանալով Եւ այս զերը շնորհի այն արժանիքներուն զորս կրցած էր շտեմարանեւ իր անձին մէջ, իրրե ընդունարանը երկնային զօրութեան, Աստուածային անձնաւորութեան:

* 3 Մայիս Կիր. — Տօն Երեման Մրցոյ Խաչին: Ս. Պատարազը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ, քարոզեց Հոգ. Տ. Շաւարչ Վրդ. «Խոկ որովհետեւ հրեայք նշան հայցն և հեթանոսք իմաստութիւն խնդրեն մեք քարոզեցնոցոք զիաշելեալն Քրիստոսու...» ընարանով: Ցոյց տուաւ թէ ինչպէս Խաչը և Աւետարանը անարգուած են արդի խոկ ժողովուրդներու իմաստութեան առջեն, որովհետեւ նիւթական արձէքներու, զաղանցուկ փառքերու յարգանքը տիբական է անոնց մատ-

ժումբին ու հոգերանութեան մէջ։ Անոնց յիմարութեան զէմ քրիստոնէութիւնը կը քարողէ լուրջ զարձնող, զիտակից, արթուր պահող խաչին պատգամը։

* 10 Մայիս Կիր. — Ս. Պատարագը մատուցուցաւ ի Ս. Յարութիւն, քարողեց Հոդ. Տ. Արթուր Վ. Պ., ծանրանալով մասնաւորաբր բաժնասանքի յոսի բնաւորութեան, որուն ևնթակայէ զրբթէ ամէն զէշ ունակութիւններ իր մէջ սնուցանող անհատ։ Յօյց տուաւ բամբասանքին ազիտաբեր հետեւան բները որքան անհատին ուոյնքան մասնաւանդ ընկերութեան, ազգային կեանքին աւ համար, արգելք ըլլալով անոնց բարող ընթացքին ու աճման։

* 14 Մայիս Եշ. — Համբարձում։ Երեկ կէսօրէ յետոյ, Միաբանութեան և աշակերտութեան մէկ մասը Զիթենեաց լեռը բարձրացաւ, ուր պաշտուեցան երեկոյեան ժամերգութիւնը, նախատօնակը, Հսկումի կարգը և յաջորդ օրուան զիշերային և առաւօտեան ժամերգութիւնները։ Դիշերը Միաբանութիւնը վանք վերագրածաւ։ — Այսօր, ամբողջ Միաբանութիւնը, բնքնաշարժերու երկարածիկ թափօրով Համբարձման արը բարձրացաւ, ուր Ամեն։ Ս. Պատրիարք Հօր զինաւորութեամբ, «Հրաշափառէ հանդիսաւոր մուտքէն յետոյ, Ս. Պատարագը մատոյց Հոդ. Տ. Գէորգ Վ. Պ., եպիսկոպոսական թագով։ իսկ ձաւու զիրքի ընթերցումն վերջ, Հոդ. Տ. Հմայեակ Արդ. հնիոյեան, որ Հոդ. Տ. Յովհաննէս Արդ. էթմէքնեանի հետ Մարտ 7ի Շաբաթ երեկոյին, «Ցովիաննու Որոտեցւոյն և Գրիգորի Տաթէացիի» տօնին օրը, վարդապետական մասնաւոր աստիճաննի իշխանութիւն ստացած էր Ամեն։ Ս. Պատրիարք Հօր Հնորհաբաշխութեամբ, իր անդրանիկ քարողը խօսեցաւ, «Եւ մինչզեռ պլուցեալ հայէին ընդ երկինս երթալոյ նորա... արք երկու երեկցան նոցա... . և ասացին ... զի՞ կայք հայեցեալ» բնարանով։ Յօյց տուաւ թէ ինչպէս աշակերտութերու այս բաժանումը իրենց վարդապետէն, տարբեր էր մարդկային առանաւորակ իմացուած և զգացուած յուռալքով բաժանումներէն, երկինքին խօսուումը սրտապնդեց զիրենք, իրենց վարդապետին վերադրձի յայով։ Բարձունքները բացառիկ հոգիներու միայն բնակավայր են, ուր տկար, ջլատուած հոգիներ չեն կրնար կենալ առանց մելուու Քրիստոնէութեան փառաւոր յալթանակները բարձունքներով խօսրազնուած են։

* 17 Մայիս Կիր. — Երկրորդ Նազիկապարդ։ Երեկ, երեկոյեան ժամերգութիւնն ու նախատօնակը կատարուեցաւ Ս. Հրեշտակապետաց եկեղեցին մէջ։ Այսօր ևս անդ պաշտուեցան զիշերային և առաւօտեան ժամերգութիւնները և մատուցուեցաւ Ս. Պատարագը։ Քարողեց Գեր, Տ. Կիւրեղ Ծ. Վ. Պ., «Այս Յիսուս որ վերացաւն ի ձէնք յերկինս՝ սոյնպէս եկեցցւ...» բնարանով։ Համբարձման իրողութիւնը բնական լրացուցիչը նկատեց Յիսուսի հրաշալի կեանքին։ Յիսուս չէր կրնար մեռած, անհետացած ըլլալ խաչելութենէն յետոյ։ չէր կրնար նաև աւելի հրաշալի

վախճան մը ունեցած ըլլալ իր յարութեանը վերջ, քան երկինք իր վերացումը, յաւիսենական կեանքի մէջ իր մուտքը։ Ու Յիսուս չէր կրնար իր աշակերտութերուն տալ աւելի լիացնող խստաւմ մը քան Ս. Հոգիին առաքումը, որ մարմացումն է զօրութեան։

* 24 Մայիս Կիր. — Հոգեզայնուս։ Երեկ երեկոյ, Ս. Փրկչի եկեղեցիին մէջ կատարուած էր չէրաշափառով Հանդիսաւոր մուտքը, և երեկոյեան ժամերգութիւնն ու նախատօնակը Հոգեգալուստի։ — Այսօր, նոյն եկեղեցիին մէջ մատուցուեցաւ Ս. Պատարագը, որու ընթացքին կարգացուեցան Արքացն Հայրապետներէ հոգեգրուած ճառերն ու ազօթքները, ի մասին Ս. Հոգիի գալստեան։ — Ս. Պատարագը մատոյց և քարողեց Ամեն։ Ս. Պատրիարք Հայրը, բնարան առնելով Աւետարանին խօսքը։ Հոգին Սուրբ, զոր առաքեսցէ Հայր յանուն իմ, նա ուսուցէ ձեզ զամենայն։ Առաքեալները պէտք ունեէին պաշտպանուելու այն զօրութեամբ որ Ս. Հոգիով խստացուած էր իրենց։ Անով պիտի կարենային անոնք երթալ մինչեւ աշխարհիս հեռաւոր անկիւնները, արգարութեան և Հշմարտութեան քարոզ տարածելու համար ընդդէմ մէղքի, սրտութեան և մահուան։ Քրիստոնէական եկեղեցոյ պատմութիւնը չքեզաղարզող բուրութ հրաշալի իրողութիւնները արդիւնքն են Ս. Հոգիի ներդործութեան, զօրութեան։ — Երեկոյին, ժամերգութիւններն վերջ, հոգինանկաստեան կարդ կատարուեցաւ Ս. Փրկչի վանուց կից աղջային զերեզմանատան մէջ։

* 31 Մայիս Կիր. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, քարողեց Հոդ. Տ. Գէորգ Վ. Պ. «Խոստովան եղերուք միմեանց զմելոյ» բնարանով։ Յօյց տուաւ որ պարտաւոր է իրաքանչիւր քրիստոնէայ թէ՛ ինք իր մեղքերը խստավանելու և թէ ձեռք երկարելու մուրած իր մէկ եղբօր, զայն հշմարտութեան զարձնելու համար։ Այսպիսին վարձքը ներումն է իր մարդկային մեղքերուն։

* 7 Յունիս Կիր. — Տօն Կարուղիկէ եկեղեցոյ Մեր Էջմիածնի։ Երեկ երեկոյ, հանդիսաւորապէս կատարուեցաւ նախատօնակը՝ յետ կիրակմտից խորհրդաւոր արարողութեան։ — Այսօր, Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յակոբ, քարողեց Հոդ. Տ. Նորայր Վ. Պ., մատնանշեց նպատակները Եկեղեցիին — ծառայութիւն Աստուծայ, որբացում և եղբայրացումը մարդկութեան։ Հայ Եկեղեցիին զերը մեծ է եղած իր զաւակներու որբացման զործին մէջ։ Բայց ինչպէս ընդհ. եկեղեցւոյ, մեր ալ Եկեղեցւոյ երկորդ նպատակը՝ Եղբայրացումը, զդբախտ իրողութիւն է հաստատել թէ հեռու է ինքունքը իրագործած ըլլալէ։

* 14 Յունիս Կիր. — Ս. Պատարագը մատուցուեցաւ ի Ս. Յարութիւն, քարողեց Հոդ. Տ. Նորայր Վ. Պ. «Երանի խաղաղարարաց, զի նոքա որդիք Աստուծոյ Կոչէնցին» բնարանով, մատնանշեց թէ մանաւանդ հայ մողովուրդը ամենէն աւելի պէտք ունի խաղաղութեան, քանի որ անիկա լաւ զիտէ թէ, պղտիկ իր երկիրը, ամբողջ

աշխարհի բարւոք և անդորր կեանքին մէջ միւ-
այն կրնայ ապահով զզալ խաղաղութիւնը՝ իր
ալ սահմաններէն ներս :

Ս. Պատարագի «Տէր ողորմեայի ժամանակ»,
Բրիտանական Կայսրութեան Վեհափառ Գահակա-
լին հրահանգին համաձայն, աշխարհի խաղաղու-
թիւնը խնդրուեցաւ երկնային Պարզեատուէն :

* 21 Յունիս Կիր. — Ս. Պատարագը մատուց-
ուեցաւ ի Ս. Հրեշտակապետաց Եկեղեցին, քա-
րոզեց Հոգ. Տ. Պարզե Վրդ., «Որ ուտէ զմարմին
իմ և ըսպէ զարիւն իմ, ունի զկեանսն յաւի-
տենականս» բնաբանով: Յոյց տուաւ թէ Ս. Պա-
տարագը՝ մեծագոյն խորհուրդներէն մին, մեր
Տիրոջ իսկ կողմէ հաստատուած, ազնուագոյն
միջոցներէն է հաղորդուելու համար Աստուծոյ
հետ, արժանի Ըլլալու համար յաւիտենական
կեանքին:

* 25 Յունիս ԵՀ. — Տօն Մրց Թագմանցաց
վարդապետացն մերց Սահմալյ և Մերուպայ: Ս. Պա-
տարագը ի Ս. Թակոր մատոյց Տ. Սերովէ Վրդ.,
Ս. Թարգմանչաց Վարժարանի Հոգեհնորհ Տեսու-
չը, որ և քարոզեց «Որք զերկրաւոր մեծութիւն
փառաց խաւար կոչեցին» բնաբանով, բացա-
րեց երկու միծ սուրբերուն՝ Ս. Սահմակի և Ս.
Մերուպի մտայնութիւնը, ուղղութիւնը՝ զգա-
ցումը սորոց մլումովը ձեռնարկեցին իրենց գոր-
ծին, և ատիկա երկրաւոր փառքերուն, աշխարհի
միջոցներուն հանդէպ իրենց կեցուածքն էր,
անոնցմէ աւելի, ապաւինելով հոգեկան արժէք-
ներու, մշակութային, ստեղծագործ կազմակեր-
պութիւններու, ազանոված Ըլլալու համար գո-
յութիւնը զիրենք ծնող ազգին, ժողովուրդին,
հայրենիքին: — Այս տարի ևս, Ս. Պատարագի
սպահուն յիշատակուեցան Ս. Աթոռոյու բարերար
վաեմ. Դալուսու Պէտ Կիւլպէնկեանի բարեյիշա-
տակ ծնողքը՝ Սարգիս և Տիրուհի, և կատարուե-
ցաւ հոգեհնանցստեան հանդիսաւոր պաշտօն:

* 28 Յունիս Կիր. — Գիւ Տիոյ Ս. Աստա-
ծածին: Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Աս-
տածածինի գերեզմանին վրայ: Քարոզեց Հոգ.
Տ. Արթուռ Վրդ., յոյց տալով քաղցրութիւնը
այն զգացումին զոր կ'ունենան մարզիկ իրենց
մայրերուն հանդէպ: Եկեղեցւոյ մէկ երկու տօ-
ները՝ Ս. Կոյսէն յիշատակ մնացած առարկանե-
րու գիւտիրուն առիթով, մայրութեան զալա-
փարին պանծացումն են Աստածածամօր անձին
մէջ: Երանի այն մայրերուն որոնք իրենց մահէն
ալ վերջ կ'ապրին իրենց սիրելիներուն մէջ, ի-
րենց յիշատակներով:

Պ. Ա. Շ Տ Օ Ն Ա Կ Ա Ն Ք

* 2 Մայիս ԵԲ. — Իրաքի Վեհ. Ֆեյսալ թ.
Մանուկ Թագաւորի Ճննդեան տարեղարձին առ-
թիւ, Ամեն, Ս. Պատրիարք Հայրը, հետն ունե-
նալով առժամեայ զիւանազետ Հոգ. Տ. Սերովք
Վրդ. կէսօրէ առաջ, շնորհաւորական այցելու-
թիւն տուաւ տեղուոյս իրաքեան Հիւապատունիին:

* 3 Մայիս Կիր. — կէսօրէ առաջ, Ամեն, Ս.
Պատրիարք Հայրը, հետն ունենալով ֆառ. Վար-
ժարանի և Ծննդյարանի Տեսուչ Հոգ. Տ. Եղիշէ
Վրդ. և քաղաքիս ազգայիններէն Տիար եղ-
ուարզ ինտամեանը, մեկնեցաւ Գաղա, այցելե-
լու աելւոյն փաքրածիւ հայ զալութիւն: Նորին
Ամենապատուութիւնը զիշեր մը մուլէ յետոյ
անդ, հետեհալ օրը վերագարձաւ Ս. Աթուա-

* 11 Մայիս ԲՀ. — կէսօրէ առաջ, Ամեն, Ս.
Պատրիարք Հայրը, հետն ունենալով առժամեայ
զիւանազետ Հոգ. Տ. Սերովք Վրդ. և ներկայ
գոնուեցաւ Պալեստինի կառավարութեան վասեն.
Զիփ-Աէքքէթարիի կողմէ իր ապարանքին մէջ
տրաւած թէյսեղ անին:

* 11 Յունիս ԵՀ. — կէսօրէ առաջ, Ամեն, Ս.
Պատրիարք Հայրը, հետն ունենալով Առարա-
րապետ Գեր. Տ. կիւրեղ Ծ. Վրդ. և Աւագ-Թարպ-
ման Հոգ. Տ. Հրազդան Արեղան, Ներկայ գոնուե-
ցաւ Անզիիոյ Վեհ. ծորճ. թագաւորի ճննդեան
տարեղարձին առթիւ տեղուոյս Անկիիքան նպիս-
կոպուարանի Եկեղեցւոյն մէջ կատարուած զո-
հաբանական պաշտամունքին, և ապա Ապիսկո-
պուարանին մէջ տեղի ունեցած մասնաւոր ըն-
դունելութեան:

* 15 Յունիս ԲՀ. — կէսօրէ առաջ, Ամեն, Ս.
Պատրիարք Հայրը, Հայֆայի համրով ուղերուեցաւ
Լիբանան, օդափոխութեան նպատական: Մինչև
Հայֆա հորին Ամենապատուութեան լնկերացաւ
առժամեայ զիւանազետ Հոգ. Տ. Սերովք Վրդ.:

* 25 Յունիս ԵՀ. — Ղատոց Եղիպատոսի Ամեն.
Անգա Եօնանէս Ս. Պատրիարքի մահուան առ-
թիւ, Լսուարաբապետ Գեր. Տ. կիւրեղ Ծ. Վրդ.,
քանի մը վարդապետներով այցելեց տեղուոյս
Ղատոց Ս. Եպիփանուին, եւ ցաւակցութիւն
յայտնեցին ի զիմաց Ամեն. Ս. Պատրիարք Հօր:

* 30 Յունիս ԳՀ. — կէսօրէ առաջ, ի զիմաց
Ամեն. Ս. Պատրիարք Հօր, Հոգ. Տ. կէսօրէ Վրդ.,
Ներկայ գոնուեցաւ Ղատոց Եղիպատոսի հանգուց-
եալ Անգա Եօնանէս Ս. Պատրիարքին համար քա-
րաքիս Ղատոց Ս. կէսօրէ եկեղեցւոյն մէջ կատար-
ուած հոգեհնանզստեան պաշտամունքին: